

d. 2nd p

Yhew

1913₁₀

471 v. L

1913

291.99.
2-30

ՀԱՐՄ
3-29632

ՏԸ № 1 «ՆՈՐ ՀՈՍՈՒՔԻ» ԳՐԱԴԱՐԱՆ № 1


19 NOV 2011
19 NOV 2011

391.99
C-30

3-29632

ԼԵԿՈՎ ՏԱՐԱԾՈՒՅԹ

«Կ Ի Ն Է»



№ 22545

ԹԱՅՃԱԿ

Տպարան Ա. Մ. Կերեսելիձեի, Գորտանելի 1.
1913

19254

47372

U.

Սահնդուղը կոլբրէքը ու կոլբրէքը, կարծես չէք
ուզեր վերջանա: Ու Սուրէն կը բարձրանար շարու-
նակ դանդաղ ու թափթափ քայլերով, ձեռքի բարակ
ու ճկուն գաւազանը սանդուղի ամեն մէկ ոտքին
վրա անդամ մը ցատկեցնելով:

Անիկա չէր ալ յիշեր՝ երրորդ թէ չորրորդ յարկին վրա էր հիմա. այսպէս որ երբ նորէն փոքրիկ հարթակը հասաւ ու աջ կողմի գոանը փակուցած քառակուսի թուղթը տեսաւ՝ խորունկ շունչ մը առաւ:

Կոխեց զանգին կոճակը ու մեքենաբար կարդաց
թղթին վրայի կապոյտ դրւած տողը՝ «Մոտեներ չեն
ընդունւիր»։ Կարդաց, յօրանջեց ու գաւազանին
կոթովը իր ահագին եղերքով փափուկ գլխարկը ճակ-
տէն ետ նետեց գագաթը՝ առատ ու ալիքաւոր մազ-
երուն վրա։

Բարձրահասակ տղա մըն էր, քիչ մը նիհար,
դիւրաթեք ու ճկուն կազմով, շագանակի սուր մօրուք
մը ծնօտին, խիստ նուրբ խօսուն դիմագծերով, հագու-
սուը կոկ ու անթերի, ինքն ալ, այսպէս, երեսունի
սահմաններուն:

Դուռը բացողը կին մըն էր. մէկը այն դէմքերէն,



1409-67

որը դժւար է որոշելը՝ սպասաւոր է, թէ տան ափ-
բուհին:

— Բարե՛, ափկին, պարոն Մաքսը տնւնն է:

Այն, բայց... բայց կարծեմ կաշխատի:

Երիտասարդը առանց ուշ գնելու անոր բայց երուն
մօտեցաւ զիմացի սենեակին դասնը և գաւաղանովը
սկսաւ պինդ-պինդ բախել:

— Ո՞վ է, — լսեցաւ ներսէն դժգոհ ձայն մը: —
Մօսս մոտէլ կա:

Սուրէն դարձուց դռան կանթը անփոյթ շար-
ժումով մը ու մտաւ ներս:

— Կը ներէք, օրինրդ, ես ալ նկարիչ եմ. — խօսքը
շիտակ ուղղեց աղջկանը, որ մերկ պառկած էր քովրնդի՝
շէզ-լօնին ամբողջ երկայնքովը՝ նուրբ ու սկ ծածկոցին
վրա:

Աղջիկը դժկամ ու տարտամ շարժում մը ըրտւ,
կարծես նստելու, բայց մնաց ինչպէս որ էր ու ձայն
չհանեց:

Մինչ նորեկը գլխարկը անցուց հաստ ու երկար
ոլորած թուղթի մը ծայրը, որուն միւս ծայրը խրւած
էր իրարու վրայ երեսները դէպի պատը ըրտած նկար-
ներու դէպի մէջ: Ու մօտեցաւ եռոտանիին, որուն
առջեր ընկերը կաշխատէր:

Առանց անոր հետ բառ մը փոխանակելու կեցաւ
լուրջ ու դիտեց նկարը, վայրկեան մը՝ հեղնոտ ժպիտը
շրթունքին:

— Հրաշալի՛ է, հրաշալի, սքանչելի է. — բայց ա-
կանչեց վերջապէս ծաղրածու ոգեսրութեամբ մը: —
Աննման է, սիրելիս, աննման, բայց հերիք է, ալ թաղ,
ելի՛ր:

— Ինչու, ինչ է պատահեր. — պատասխանեց ըն-
կերը ներողամիտ ու ժպտուն: — Ես դեռ տրամադիր
եմ աշխատանքի:

— Աշխատանք... ա, ինարկէ, աշխատանք, քսէ,
քսէ, քսմսէ, ներկը ներկին, ներկը ներկին, ուհ,
աշխատանք, ճաշակ, արւեստ, ստեղծագործութիւն...

Եւ յանկարծ ձեռքը գնելով ընկերոջը ուսին՝
իսկոյն աւելցուց՝ գերմաներէնը ֆրանսերէնի փո-
խելով՝

— Ճամբու գիր, աղաս, ճամբու դիր այդ խեղճ
աղջիկը:

Մաքս ակնթարթ մը ընկերոջը դէմքին քննող
հայեացք մը գամեց, ետքը վար դրաւ երանգապանակն
ու վրձինները կամաց մը քովի աթոռին, դարձաւ յայ-
տնեց աղջկանը, որ այս օրւան նիստը ընդհատած է,
և որ կրնա երթար:

Աղջիկը կրկնել չտւաւ, իսկոյն մարմնին սեղմեց
քովը ինկած շապիկը ու վազեց ճապոնական պատւարին
ետեր:

— Այդպէս. — բացականչեց Սուրէն գոհ: — Թէ չէ
շատ յիմար բան է, խոստվանէ, այդ քու աշխատանք
ըսած բանդ, այդ քու մոտէներդ, քու անվերջ,
տխմար մոտէներդ, որ գուն ամեն օր փողոցներէն
ներս կը կանչես, կամ քու այդ սիմվոլներդ, քու
անվերջ տափակ սիմվոլներդ, որ հոգիիդ փողոցներէն
ամեն օր դուրս կը կանչես: Գուհիկ է այդ բոլորը,
կը հասկնամս: Գոեհիկ ու ողորմելի՛ ինչ որ արւեստ
ու ստեղծագործութիւն կանանես, ինչ որ գեղեց-
կութիւն ու վսեմ կանւանես, ինչ որ գործ ու աշ-

խատանք կանւանես: Սուս կուռքեր են այդ ամենքը. կործանւին պիտի այդ ամենքը: Կոստի վըրձիններդ, կոստի: Ես կոտրեցի իմիններս:

— Է, հասկցանք, բան չկայ, սովորական քրիզիս է, կանցնի.—ըստու Մաքս բոլորովին հանդիսաւ ու անտարբեր շեշտով մը, միւնոյն ժամանակ ներկերու մէջ թաթիւած աշխատանքի շապիկը վրայէն հաներով:—Դուն ինձի ան ըսէ նայիմ օրե՞րդ ինչպէս կանցնես. քանի օր է մէջտեղ չկաս:

— Օրե՞րս, — հարցուց ընկերը, բարձրացաւ նստեցաւ սեղանի մը ծայրը և գաւան ու հեղնու շեշտով մը աւելցուց.—Կը զւարձանամ, բարեկամս, կը գւարձանամ:

— Հա, իրաւ, Առնօն բաներ մը կըսէր. շաբաթ գիշեր փառաւոր օրդի էք ունեցեր: Խայտառակներ. ինձի ինչու իմաց չտւիք:

— Էքսպրոմպտօն եղաւ:

— Երկի նոյնը և երեկ գիշեր և նախորդ գիշերը. և բոլորն ալ ի հարկէ էքսպրոմպտօ:

— Հա, մօտաւորապէս:

— Եւ որու հետն ես: Կուզես ես հաշւեմ: Առնօն ու իր Ֆանին, անշուշտ Գիւտառաւ ու իր շիկահերը, մէյմըն ալ ան քու բրիւնէտը. չէ:

— Ճիշտ զլիուն զարկիր:

— Անտարակոյս սեկտ, գրօդ և որ ըստ կարդինտ Ուրեմն քէֆդ տեղն է, ալ ի՞նչ ես եկեր զլիուս կը տրանջաս, բուի պէս:

— Ո՞վ կը տրանջայ, ընդհակառակը: Զէ որ՝ երգ, կին ու գինի, ինչպէս ըսեր է ձեր դղում բանաստեղծը:

Եւ խորունկ, յոդնած յօրանջով մը երաւ, կեցաւ ոտքի ու աւելցուց.

— Ի՞նչ թշւառական բան է այս կեանքը, եթէ ատանք են գւարձութիւն ըսւած բաները:

— Վայ, նոյնիսկ կինը: Խէր ըլլա, Առուբէն, աս ի՞նչ հովեր են:

— Եւ մանաւանդ կինը իր կալչուն զգացումներով ու թոշունի խելքովը:

— Այսինքն, անշուշտ, միակ բացառութիւնը տիկին Զանտէրը.—վրայ բերաւ Մաքս խորամանկ ժղիտով մը:—Գիտե՞ս, ամեն օր կէսօրին, ճիշտ մէր փողոցին անկիւնը կանոնաւոր կերպով կը հանգըլիմ անոր մարդուն: Ու ինդալս հազիւ կը պահեմ, երբ անիկա այնպէս ինքնապանծ ու վեհափառ բորկ մը կուտայ իր վեհափառ սիլինտրովը:

— Զգէ, հոգիդ սիրես.—ընդհատեց խօսակիցը կտրուկ:—Սկիզբները, այն, քիչ մը հետաքրքիր եր գուցէ, գործի բոմանտիկ պարագաները, վտանգը, յուզու մը. բայց, է, տափկա ալ գոեհկացաւ: Կին չէ. նոյն են ամենքն ալ. ոչ-մէկ բացառութիւն: Քալէ, քալէ երթանք, ձեռք մը բիլեարդ:

— Սիրով, միայն պայմանով մը. որ ամբողջ իրիկունդ ինձի պիտի նւիրես:

— Ուզածդ տափկա ըլլա: Եթէ կուզես՝ բոլոր իրիկուններս: Ծրագիրդ:

— Կընթրենք միասին ու կերթանք նւագահանգէս: Այս իրիկուն գրեթէ ամբողջը Բեթհավէն է, որ գուն այնքան կը սիրես:

Առուբէն յանկարծ խոժոռեցաւ և ունքերը կիտեց:

Եւ պատասխանը, որ վերջապէս տւաւ շատ ծամֆմւած դուրս եկաւ իր շրթունքներէն.

— Ընթրիքէն ետքը երաժշտութիւնը, այս, մարսական է։ Միայն թէ ընտրութիւնդ, այնպէս, քիչ մը... Բէթհանվէնս որն է, զղեր պիտի գրգռէ։ Այ, երթանք քափէ-շանտան մը, ատիկա բոլորովին ուրիշ հարց է։

— Ո՞չ. իմ հիւզս ես ու պէտք է յարմարւիս ճաշակիս. — ըսաւ Մաքս աչքին ծայրովը ընկերոջը դէմքը դիտելով։

Սուրէն յանկարծ մօտեցաւ անոր, ձեռքերը երկու կողմէն տարատին գրանները դրած՝ կեցաւ դիմացը ու ըսաւ հատիկ-հատիկ։

— Յիմար է քու երաժշտութիւնդ ալ քու նկարչութեանդ նման, յիմար ես դուն ալ քու խորտման-կութեանդ նման։ Քու Բեթհովէնովդ ինծի չես վախեցներ։ Վերջիվերջոյ բոլորովին միևնոյն է ինծի համար՝ քափէ-շանտան է եղեր, թէ քոնսերի սրահը. ձանձրոյթը ամեն տեղ ալ միևնոյն ձանձրոյթն է։ Միակ կուռքը, գուցէ, որուն արժէ երկրպագել։

— Այ, տեսալի, տղամարդու պատասխան։ Ուրեմն վճռւած է։ Եւ մի վախենար՝ չես զղջար. հոն է ըլլալու և կուլուն։ Անցած օր նորէն քեզի կը հարցնէր. կըսէր՝ «Ո՞ւր է ձեր հայը, մէջտեղ չի կայ»։ Հսի՝ «Ո՞վ գիտէ անոր բանը. խորհրդաւոր են անոր բոլոր գործերը»։ Իսկ կուլուն գիտես որ շատ է սիրահար խորհրդաւոր բաներու։ Այնպէս որ խելքդ գլուխդ ժողովէ։ Իսկ որ կուլուն գեղեցիկ կնիկ է, ատիկա պիտի խոստվանի, կարծեմ, նոյն իսկ քու ձանձրոյթը։

Սուրէնը առանց պատասխան տալու ցնցեց ու սերը ու թղթերու ոլորին ծայրէն վերուց իր ահագին լայն եղերքներով զլիսարկը։

Բ.

Փունջ-փունջ պատերուն բուսած շուշաններով ճերմակ բաժակներէն ելեքտրական շոայլ լոյսը կողողէր սրահը ու տեսակ մը կեանք ու շարժում կու տար ոչ միայն խմբւած բազմերանոց հանարակութեան ու անոնց արգուզարդին, այլև կարմիր թաւիշ նստարաններուն, շուրջանակի շարւած արձաններուն և մանաւանդ ճակար հսկա երգեհոնի ահագին շեփորներուն, սրոնք արևի ծարաւ. ծաղիկներու նման իրենց վիզերը ձիգ վեր կերկարէին։

Սուրէնի տեսած առաջին իրը, ստքը սրահը դրաւ թէ չէ, այդ երգեհոնը եղաւ։ Խէթ ու թշնամական հայեացք մը նետեց վրան, և իսկոյն աչքերը դարձուց շրջապատող բազմութեանը, երբ հանդարտ քայլերով ընկերոջը ետևէն սրահին խորքը կառաջանար։

Իր մէջ զգացածը լարսում մըն էր միայն, լարսում մը դիմագրելու, դէմ գնելու, ցոյց տալու ինքը զինքին, լինկերոջը ու ամենուն, թէ աշխարհիս երեղին իրեն համար ալ հրապոյր չունի և ոչ-մէկ բան, թէ ինքը վերջնապէս խորտակեր է ամեն պաշտամունք։

Կարծես մենամարտող մը ըլլար ինքը այդ վայրկեանին ու կը մանէր արենան ըմբշելու։ Այս համեմատութիւնը, որ կայծակի մը պէս վազեց մաքէն, դպաւ ճաշակին. գոեհիկ բան մը կար իր այդ տրա-

մաղրութեան. մէջը. և իուկոյն թուլցուց իր լարումը. Համագիտութիւնը կարիք չկայ. վրդովելու. Վրդովումը նշան է համոզումներու թուլութեան, մինչդեռ իր՝ Սուրէնի համոզումները չէ որ շատ են ամուր ու վճռական:

Ինքը անցեր է արդէն մարդկային ունայնութիւններուն ու մեծամտութիւններուն վրայէն: Ինքը ըմբռնած է արդէն, թէ ինչ զաւեշտական նիւթի կտար մըն ենք մենք փակած հողին, ինչ ողորմելի գետնամած անասուն մը, որուն միակ զանագայութիւնը անասունէն ան է, որ կըմաածէ՝ թէ ինքը տարբեր բան մըն է, քան միւս անասունները:

Իրաւ է, կար ժամանակ մը, երբ ինքն ալ լեինքն էր այդ ծիծաղելի տափակութիւններով, երբ ալ կը կարծէր թէ կը թռչի, թէ ինքը փակած չէ հողին, երբ կը պաշտէր հոգիին այդ թոփչը, երբ կը պաշտէր արւեստը՝ թոփչներու այդ մարմնաւորումը, երբ քուրմ մըն էր ինքն ալ, փիլիսոփայ քուրմ մը այդ ստեղծող աստծուն, երբ կը սիրէր այդ աստեծը, կը ծառայէր այդ աստծուն ու կաշխատէր:

Բայց անցան, բարեբաղդաբար, անդարձ անցան այդ բոլոր երեխայութիւնները: Այլ ևս վեր է ինքը այդ բոլոր անմիտ նախապաշարումներէն:

Ոչ մէկ սրբութիւն. ոտքի անկ բոլոր կուռքերը, բոլոր կուռքերը. անխափիր. կեցցէ անասունը:

Իր այդ եղրակացութիւնը ընդգծելու համար էր կարծես, որ յանկարծ արմուկովը զարկաւ ընկերոջը.

— Նայէ, Մաքս, նայէ, իշխանուհի Փօն Թռւընքը. նորէն աճուրդ է հաներ իր կուրծքն ու թիւկունքը:

— Աս ալ կերեակայէ՝ թէ ինքն է աշխարհին երեսին, իր Փօնութիւնը ու իր ճերմակը կուրծքը.— պատասխանեց. Մաքս ժապտալով:

— Աս ալ անո՞ր կուռքը.— վրա բերաւ Սուրէն չարախնդաց:

— Գիտե՞ս, քու ֆինուհիդ ալ հոս է.— կցեց. Մաքս:

— Ո՞վ:

— Սա քու ծանօթ ֆինուհին, որ կըսես բժշկուի է:

— Ո՞ւր է.— ըսաւ տղան ու ծոյլ շարժումով մը ընկեր բոջը ցոյց տւած կողմը գարձուց իր գլուխքը:

Կողմնակի բազկաթուններու շարքին՝ գէր կնոջ մը քովը նսաած էր նուրբ ու սլացիկ կազմով, մուգ հուգնւած աղջիկ մը. գլուխը բաց, առատ շէկ մաղերը կիսած ծոծրակին, գէմքը քիչ մը երկար ու կարծես յոգնած: Զեռքերը դրեր էր գոգը ու աչքերը յառեր գէպի բեմը, ուր նւագողները արդէն տեղաւորւած զբաղւած էին իրենց գործիքներու վերջին յարդումովքը:

— Ո՞ւր ես ծանօթացեր այդ աղջկան.— հարցուց. Մաքս:

— Պանսիոն մը:

— Տարօրիանկ է ճշմարիտ. այդպէս սիրուն աղջիկ ու բժշկուհի: Հիմա կարգին բժիշկ է ատիկա:

— Որ բժիշկ է՝ գիտեմ, իսկ թէ կարգին է թէ ոչ...

Սուրէն կուգէր սրախօսութիւն մը տղջկա հասցէին, բայց ինքն ալ չհասկացաւ ինչպէս, տեսակ մը քաշեցաւ ու ակամա խօսքը կտրեց: Եւ իսկոյն ալ

զայրոյթ մը զգաց իր դէմը, թէ ինչու քաշւեցաւ, մտնաւանդ որ աս առաջինը չէր։ Տարօրինակ բան մը կար այդ աղջկան վրա, որ միշտ սանձ կը դնէր իր բերնին։

Եւ Սուրէն ակամայ գիտակցութեան եկաւ, որ տարտամ պատկառանք մը կը տածէր դէպի այդ աղջիկը։ Կարծես տեսակ մը բացառիկ էակ։ Բացառիկ։ Ինչնվ. որ բժշկուհի էր է՞հ, իր շատ պէտքն էր կարծես։

— Ի՞նչ ալ յամառ դիմագծեր ունի։ — Նկատեց Մաքս բովէն։ — Ու, ի՞նչ անմատչելի է ըլլալու։ Իսկը Վեստալուհի։

— Վեստալուհի։ — հարցուց Սուրէն կէս մը զարմացած, կէս մը հեգնանքով։

Վեստալուհի։ — կրկնեց մաքին մէջն։ — Ինչպէս թէ Վեստալուհի ի՞նչ ըսել է Վեստալուհի։ Հին տատծու մը նէիրւած այդ խեղճ աղջիկներն ալ անշուշտ նոյն կինն են եղած, ինչպէս բոլոր կիները, ինչպէս, օրինակ, և այդ ֆինուհին։

Ու թշնամի նայւածքով մը սկսաւ գիտել իր դէմը քիչ մը կողմանկի նստած այդ աղջկան բիւստը, որուն վզի ու ծնօտի նկարչական կորութիւնը աւելի ևս կը շեշտւէր ետեկի պատին կարմիր թափշ ֆօնին վրա։

Ընկերը իրաւ կըսէր՝ ի՞նչ յամառ ու վճռական դիմագծեր ունէր այդ նուրբ աղջիկը։ Երկի ատիկա էր, որ աղեր էր իր վրայ ամեն անպամ, երբ անոր դէմն էր գտնւեր։ Անշուշտ, առ պիտի ըլլար, դէմքի այդ յամառ արտայայտութիւնը։ Յաման...)

Եւ տղան զգաց, որ չգիտես ինչու, բայց այդ

բառը կը զարնէր իր ինքնասիրութեանը, կը խայթէր իր հպարտութիւնը։

Յանկարծ պահանջ մը զգաց, տիրուկոն պահանջ մը, որ այդ աղջիկը իրեն նայի, իսկոյն, անպատճառ իրեն նայի։ Սիեռուն ու հրամայող հայեացքը անթարթ անոր դէմքին գտնած։ կըսպասէր վստահ ու գիտաւ դէմքին գտնած։ կըսպասէր վստահ ու պիտի նայի։ Եւ կից, որ աղջիկը պիտի դառնայ ու պիտի նայի։ Եւ աղջիկը թէկ քիչ մի ուշ, բայց դարձաւ ու նայեցաւ։

Անսպասելի բուռն շարժումով մը դարձուց գլուխը Սուրէնի կողմը, ու իր խոշոր, մեղմ-կապոյտ պայտածառ աչքերը զարնւեցան տղու շեշտ ակնարկին։ Սուրէն գլխով ըրաւ։ Աղջիկը նախ դիտեց քիչ մը, ճանաչցաւ, գլխու խիստ թեթև հակումով մը առաւ բաշցաւ, գլխու խիստ թեթև հակումով մը բերել ու բնական, ազնւական հանգիստ շարժումով մը դարձուց գլխուխը նորէն դէպի բեմը ու անշարժացաւ։

Այդ նայւածքին ու գլխու այդ հանդարտ դարձումին մէջ խիստ հպարտ բան մը կար, հպարտ ու տիրուր, որ նորէն դիպաւ տղու սրաին։

«Ո՞վ ես որ դուն, ի՞նչ ես որ դուն, այդքան վերերէն» վազեց բարկութիւնն մը Սուրէնի հոգիին մէջն։ և խիստն վճռեց՝ որ երթա անդամ մը մօտէն դիտելու այդ աղջիկը։

Այդ նոյն վայրէկեանին էր, որ նւագապետի ճիպոտին թիթեն նշանին վրա յանկարծ խոր ու անբիծ լրութիւն մը փուեցաւ այդ երփնեցանդ բազմութեան հազարաւոր գլխուն վրա։

Նախ ջութակ մը դողողաց կամաց, երկրորդ մը երրորդ մը, վիտոնը քովէն բողոք մը նետեց, և աղեղներու ամբողջ անտառ մը դողդոջուն ու կարօտակէղ ներու ամբողջ անտառ մը դողդոջուն ու անհաս դէպի վեր, դէպի վեր սկսաւ սողալ անվերջ ու անհաս

ամենչով մը, սիրո ձանկուառղ կսկիծով ու մելամաղձուա կանչերով...

Սուրէն ակամա կայսեց գլուխը, ձեռքովը ամուր գոցեց աչքերը ու սկսաւ դիտել:

Ան ինչ էր հնո՞ւ իր աչքերուն այդ յուսահաս խաւարին մէջ, որ կը խլրտէր. ձայները, այդ կապոյտ, այդ գեղնաւուն ձայները. նայէ, աս մէկը կոտրած թի մըն է, թոշունի ամենի կոտրած թի մը, որ կը թփրտա ու կուղէ դուրս այդ ցածի մածուցիկ նիւթեղ խաւարէն, դուրս ու վեր. իսկ հնո՞ւ ձեռքեր են, որ պարապին մէջ ամեն կողմ կը կառչին բռնելու, ձգւելու, հասնելու խարխափումներով. ասդին ոտք մը, քոլած, հողին երեսը երկար քալած ոտք մը, որ զցայնոտ շարժումներով իր վրայի անհունին մէջ կուան մը կը փնտոէ, որ յենւի ու ենէ վեր քիչ մըն ալ վերջապէս դէպի վեր. անդին լանջ մը կիսասքօդ, որ կուոի ու կիշնէ հեռաւոր ու անրջոտ աշխարհներու այրու կարօտովը. հապա այն զոյզ մը խոշոր աչքերը, որ թանձր խաւարի խորունկ խորերէն անթարթ ու սկեռուն կը նային վեր ու կը սպասեն, առանց հասպասեն...

Վերջին ագգորդ մը դուրս սահեցաւ դայթիգայթ ջութակի մը կուրծքէն, թուլցաւ, մարեցաւ ու ինչ կա.... Միահամուռ բարբարոս ծափերու յորդ ալիք իսկոյն սղողեց սրահը ու սրբեց ու տարաւ ամեն երազ, ամեն թրթիռ:

Սուրէն ծանր շարժումով մը բացաւ դէմքը, նայեցաւ շուրջը, նայեցաւ իր մէջը և զգաց ծանր զգա-

ցում մը, որ նստեր էր կրծքին, ուսերուան ու կը ճընչէր:

— Է՛, փճացուցիր իրիկունս, — բարկացաւ ընկերոջը վրան: — Մարդ կատարեալ հիստերիկ կը դառնա այդ խելագար ձայներուն մէջ:

Ընկերը ժպտեցաւ, բայց ոչինչ չառարկեց. երաժշուութիւնը սկսեր էր նորէն:

Սուրէն այլևս ոչ միայն չգոցեց աչքերը, այլ ամեն կերպ ալ աշխատեցաւ, որ չսէ նւագը: Իր նայւածքը ծոյլ շարժումով մը քալեց բազմութեան ուսերուն ու գլուխներուն վրայէն ու գնաց դտաւ այն աղջկան դէմքը:

Ֆինուհին ամբողջովին ձուլւեր էր երաժշտութեան: Սուրէն սկսաւ դիտել անոր լարւած դիմադիերը և ինչքան կը նայէր, այնքան աւելի պարզ կը տեսնէր, որ անոր նուրբ ու ձիգ դէմքին բոլոր գծերը՝ ճակտէն, այտերէն, աչքերուն քովէն ու կծկւած շըբքունքներէն վեր կը սլանային, անոնք ալ վեր, միշտ վեր պատրանքներու անհուն կարօտովը, ունայնութիւններու անյագ ծարաւովը...)

Եւ Սուրէն յանկարծ անդիմադրելի պահանջ մը զգաց, որ երթայ, երթայ իսկոյն ու պատոէ բիրտ ձեռքով աղջկան այդ երերուն երազները ու քաշէ վար, զնէ անոր ոտքը պինդ հողին, վար:

Ալ մէկ ցանկութիւն մը միայն կար իր մէջը. որ հասնի շուտով դադարը:

Նւագը ընդհատելուն պէս ցատկեց ոտքի ու աշխուժ ու անփոյթ շիտակ դէպի ֆինուհին:

— Բարեկ' ձեզի, օրիորդ Ստեկըն:

Աղջիկը, որ դեռ զբաղւած էր բեմով, տհաճ ու

զարմացած նայւածքով մը դիմաւորեց երիտասարդը. բայց իսկոյն զսպեց ինքը ինքը, ժպտեցաւ, բարել առաւ և անմիջապէս աւելցուց սրտագին յափշտակութեամբ.

— Հրաշալի՞ էր, չէ, վիոլոնի վերջին կտորը:

Սուրէն ալ ժպտեցաւ ու պատախանեց կատարեալ բացսրտութեամբ.

— Դժբաղդաբար ձեզի ոչինչ ըսել չեմ կրնար, օրինրդ. չէի հետեւիր նւագին:

— Վայ. — զարմացաւ աղջիկը: — Ի՞նչպէս:

— Ուրիշ երաժշտութիւն մը գրաւեր էր հոգիս:

— Այսինքն:

— Դիմագծերուն երաժշտութիւնը: Հպարտ ու գրաւիչ զլուխ մը:

— Միթէ, ինդաց աղջիկը կատարեալ միամտութեամբ: — Չէ կարելի, ինծի ալ ցոյց տայիք այդ գեղեցիկ ու հպարտ զլուխը, որ ձեզի այդ աստիճան գրաւեր է:

— Ո՞չ, օրինրդ, դժբաղդաբար չեմ կրնար: Ի՞նչպէս ցոյց աամ ձեզ ձեր իսկ զլուխը:

Աղջիկը նախ չըմբռնեց կարծես, բայց յանկարծ ամբողջ գէմբովը կարմբեցաւ ու իսկոյն տժգունեցաւ նորէն: Վիրաւորւած ու զայրացկոտ նայեցաւ ակնթարթ մը երիտասարդի յամառ աչքերուն և սառն ձայնով մը ըսաւ լուրջ.

— Ներեցէք, պարն, ևս հաճոյախօսութիւններէ չեմ ախորժիր:

Տղու աչքերուն մէջ բոց մը վառեցաւ, ընձկելու, զսպելու ու խորտակելու շարագուշակ բոց մը, որ իր ձայնին մէջն ալ հնչեց.

— Ատիկա ինծի համար միևնոյն է, օրինրդ: Երբ ես բան մը կարտայայաեմ, ըսել է՝ արտայայտելու ներքին պահանջ մը ունիմ. ուրիշին ախորժելի է, թէ ոչ, ատիկա արդէն երկրորդական հարց է: Գեղարւեստագէտի ամենէն առաջին օրէնքն է ասիկա:

— Իսկ ես գեղարւեստագէտ չեմ, պարն, կը ներէք:

— Բայց գիտութեան դինոր մը, օրինրդ. — Վրա բերաւ տղան ժպտուն: — Իսկ գիտութեան դինորի մը համար ամեն բանէ առաջ ձշմարտութիւնը լսելն է, նոյնիսկ եթէ այդ գիտունը գեղեցիկ կին մը ըլլա: Եւ իմ ըսածս ձշմարտութիւն մըն էր ամեն բանէ առաջ:

Աղջկան գէմքին ալ ժպիտ մը ելաւ, մելամաղձոտ ժպիտ մը, տեսակ մը ներող, գրեթէ մայրական:

— Աղէկ, գիցուք. — ըսաւ ան այս անախորժ խօսակցութեան վերջ մը դնելու ակընյայտնի ցանկութեամբ:

— Եկէք օրիորդ Ստեկըն, եկէք դառնանք բարեկամ. — բացականչեց տղան յանկարծ բոլորովին անսպասելի և այն տեսակ շեշտով մը, որ աւելի պահանջ էր, քան առաջարկ:

Աղջիկը զարմանքէն լուռ մնաց վայրկեան մը, վերջը ըսաւ լուրջ ու հանգիստ.

— Բարեկամութիւնը ինքնիրենը պիտի գայ, պարան, ոչ թէ կանչելով:

— Իսկ ես կը սիրեմ քաղաքը յարձակումով վերցնեմ. — ինդաց Սուրէն:

Աղջկան արտայայտիչ դիմագծերը թեթև մը խո-



ժոռեցան, բայց խիստ մեղմ ու պարզ շեշտ մը ունէր, երբ ըստ.

— Պարոն, ինծի կը թւի, որ ձեր ընկերը հոն ձեզի կրփնտուէ:

Ու թեթև դարձ մը ըրաւ գէպի իր քրվը նստած սևազգեստ գիրուկ կինը, կարծես անոր բան մը ըսել կուզէր:

Սուրէն կամաց մը խածաւ վարի շրթունքը ու յամառ շարժումով մը մեկնեց ձեռքը աղջկան.

— Ուրեմն դեռ կը տեսնէինք, օրինրդ, դեռ իմ պատասխանս չառի:

— Երթաք բարով, պարոն, — պատասխանեց աղջկը բոլորովին պարզ ձայնով մը ու բոլորովին պարզօրէն ալ տւաւ իր ձեռքը՝ կարծես ոչինչ պատահած շըլլար:

Եւ Սուրէն շրջապատի ժխորին մէջէն ուղղւեցաւ գէպի իր տեղը, վիրաւորանքէն խայթւած, միենոյն ժամանակ ուրիշ տարօրինակ գրգիռ մը կրծքին տակ:

«Ինծի կը վոնտես: Տեսնենք» կը մտածէր ան, «վոնտել» բառէն ակներե ու մասնաւոր հաճոյք մը զգալով:

— Երթանք, ալ հերիք է. ես այլ ևս չեմ մնար. — ըստ Սուրէն ընկերոջը թևէն քաշելով:

Ու իրար ետևէ դուրս ելան սրահէն: / .

Գ.

Աշնան վերջի բացառիկ արև պայծառ օր մընէր: Միւնխէնի այն հագւազիւտ արեւոտ օրերէն, երբ մարդ ոչ-մէկ կերպ ծածկի տակ մնալ չկրնար:

Մարգըրիտ Ստեկլն հազիւ ազատւած իր պարապաւորութիւններէն, ձեռնոցները անցնելով, արագ կիշնէր վար լայն սանդուղներէն, ինչքան հնար է շուտ ազատւելու համար հիւանդանոցի դեղերով խազեցած օդէն:

Իր յոգնած գէմքին աշխուժ մը կը խաղար, երբ հաւաքեց փէշերը, ետ հրեց մուտքին փեղկը ու ելաւ փողոց: Բայց հազիւ էր խոր շունչ մը քաշեր ու երկու քայլ ըրեր, որ յանկարծ ակամայ ու անզիտակից ստիպւեցաւ կանգ առնելու:

Դէմը ճիշտ իր ճամբուն վրա, արևին բերանը, հաստ ու խոշոր սիւնին տակը կեցած էր Սուրէն: Օրիորդի առաջին զգացումը վախ մը եղաւ. խոր, աւանց որոշ պատճառի, բնազդական վախ մը: Եւ անիկայ մեծ ճիգով հազիւ յաջողեցաւ աւրելու այդ արտայայտութիւնը իր գէմքին վրայէն, երբ տղան գլխարկը հանած, գլուխը խոնարհ, իր հապարտ քալւածքովը ու ազնիւ յարգանքով մօտեցաւ, բարեկց ու ձեռքը մեկնեց:

Յուզումէն ու անակնկալէն ծնող տեսակ մը ուրիշ հանգիսաւոր շարժումով էր, որ օրիորդը ինքն ալ՝ փէշերը ձգեց ու ձեռքը տւաւ տղուն: Եւ միենան ժամանակ գիտակցեց տարտամ կերպով մը, որ իր վախի զգացումին ախորժելի հպարտութիւն մը վաթթւեցաւ. հպարտութիւն մը այդ խրոխտ, այդ ուժեղ, այդ գեղեցիկ սևաչւի տղան իր առջեր խոնարհած տեսնելու:

— Ինծի նորէն պիտի վոնտէք, օրինրդ. — եղաւ երիտասարդի առաջին հարցը, ու ժպտեցաւ: — Անցած գէշեր շատ էիք պատերազմական:

Ստեղին չի ժպտեցաւ. ցաւած նայւածքով զիտեց ակնթարթ մը դէմինը և լսաւ պարզ ու լուրջ.

— Եթէ իրաւ ձեզի համար ինծի հանդիպելը արժէք մը ունի, թողէք խօսելու ձեր այդ կեղծ շեշտը: Ես պարզ աղջիկ եմ ու միայն պարզ բաներու ճաշակը ունիմ:

Եւ սկսաւ քայելու:

— Ինչպէս թէ՝ կեղծ.—վրա բերաւ տղան իսկոյն՝ ինքն ալ անոր քովէն քալելով:—Եւ ի՞նչ կարիք ունիմ կեղծելու: Ներեցէք, օրիորդ, ես եմ ինչ որ եմ, և կըսեմ ու կը խօսիմ՝ ինչպէս որ եմ:

Իսկ աղջիկը պատասխանեց յանկարծ բոլորովին ջերմ, սրտանց ու խիստ, և իր հայեացքը հեռուն իր ճամբուն գամած.

— Ո՞չ, պարոն Սուրէն, դուք ան չէք՝ ինչ որ էք, դուք ան չէք ըսեր՝ ինչպէս որ էք, Դուք կը ծածկէք, կը թիւրէք ձեր հոգին: Դուք ինքներդ ալ անշուշտ շատ աղէկ գիտէք, որ կարժէք անհամեմատ աւելի, քան ինչ որ երեալ կուղէք:

Սուրէն կանգ էր առեր նորէն ու ապշած կը նայէր իր խօսակցի վառւող աչքերուն: Կը նայէր ու չէր հաւտար իր ականջներուն:

Թ՞վ էր այդ աղջիկը: Ի՞նչ էր այդ աղջիկը: «Վեստալուհի...» վազեց նորէն մտքին մէջէն:

Իսկ աղջիկը կարծես կարդալով անոր մտքերը՝ աւելցուց խկոյն.

— Ես ատիկա պարզ զգացեր եմ մեր այն մէկ երկու թեթև հանդիպումներու ատեն, կը յիշէք վերի պանսիոնը:

Անցաւ տղաւ առաջին ապշութիւնը, արթնացաւ

հակազդը. ուրիշ մը կը յանդինէր մտնելու իր հոգիին խորերը, ան ալ այսպէս առանց այլեայլութեան, այսպէս պատահական մէկը, «կնկան մը կտորը»: Ինքն իրմով ապրող, ինքն իր մէջ փակւած իր հոգիին համար օտար ձեռքի մը այդ մերկ շօշափումը շատ էր կոշտ ու կոպիտ, այնպէս որ տղան ինքզինքը զսպել շկրցաւ.

— Այ, այ, այ. այդ ի՞նչ նրբատես աչքեր ունիք եղեր. սարսափելի է.—բացականչեց կծու ծաղրանքով: Բայց ինքն ալ խկոյն ամչցաւ իր ըրածէն. և զգաց որ անզօր էր իր ծաղրը:

— Եթէ այս խօսակցութիւնը անախորժ է ձեզի՝ ընդհատենք.—առաջարկեց աղջիկը հանգիստ, առանց վիրաւորւելու:

— Գիտէք, օրիորդ.—ըսաւ տղան յանկարծ անակնկալ խոստովանանքով մը ու իր կէս-հեզնուտ ժպիտը միշտ պահած.—ճիշտ է, ես սովոր չեմ եղած իմ ներքին աշխարհիս մասին ուրիշներու հետ խօսելու, մանաւանդ կնոջ մը հետ, բայց ահա զարմանքով կըզգամ, որ ձեր տւած այդ պատիկ բարոյազիտութեանց դասը վերջիվերջոյ այնքան ալ անախորժ չէ ինծի, քան ենթալրել կրնայի:

— Է, թողէք. աւելի աղէկ է ըսէք տեսնեմ՝ հիմա ի՞նչ նկարելու վրայ էք.—հարցուց աղջիկը իր կանացի նրբամտութեամբը շատ լաւ գիտնալով, որ երիտասարդի սրտին ամենէն մօտիկ նիւթն էր ատիկա:

— Ախ, իմ նկարելս.—ըսաւ տղան խորին արհամարհանքով:—Եւ միթէ ձեզի համար հետաքրքիր է ատիկա:

— Կամ՝ գուցէ ուրիշներու հետ, մանաւանդ կնոջ մը հետ սովորութիւն չունիք նաև ձեր աշխատանքի մասին խօսելու։ — կցեց աղջիկը ժպտուն։

— Ճշմարիտը խօսելով այդպէս է։ կնոջ հետ երբէք չդատել գործի մասին, իմ սկզունքս է։

— Եւ ինչու։

— Նախ որ ոչինչ չէ հասկնալու. երկրորդ ալ շատ է ձանձրալի թէ անոր համար, թէ ինծի։

— Ուստի և կը խուսափիք ինծի հետ այդ մասին խօսել։ — Եղբակացուց աղջիկը։

— Ա՛, ձեզի հետ հարցը քիչ մը ուրիշ տեսակ է. — ինդաց երիտասարդը։ — Ինծի կը թւի, որ հոտ ալ ստիպւած պիտի ըլլամ ձեզի զիջում մը ընելու, իբրև բացառութիւն։

— Եւ ինչու։

— Ինչու. — կը իմեց տղան ու սկսաւ մտածել։ — Սյու ինչուն ես ալ աղէկ չգիտեմ, միայն կը զգամ, որ պէտք պիտի ըլլայ այդ բացառութիւնն ալ ընելու, եթէ ձեզ բարեկամութիւնը ընկճել կուզեմ։

— Միթէ ձեզի համար, իրաւ, այդ աստիճանի հետաքրքիր է իմ բարեկամութիւնս. — հարցուց աղջիկը, կանգ առաւ ու իր մելամաղձոտ աչքերը սեեռեց տղու նայլածքին։

— Սյու շատ. — պատասխանեց Սուրէն ջերմ ու կտրուկ, աղջկան աղդելու, քաշելու, յափշտակելու խորին պահանջով մը։

Եւ միևնույն ժամանակ իր աչքերը յամառ կը դիտէին իր դէմի այդ տխուր ծաւի ծով աչքերը, այդ տեսակ մը կարծես յոզնած դիմագծերը ու իր հոգիին խորերէն տրտում ձայն մը հարց կուտար յու-

շիկ «Խնչ կուզես, ի՞նչ կուզես զունայդ աղջիկէն...»։

— Աղէկ. եթէ այդպէս է, և եթէ միտքերնիդ յանկարծ չփոխէք, — ըսաւ աղջիկը պարզ, — եկէք ինծի մեր պանսիոնը. Առտուները ես միշտ գործի եմ հիւանդանոցը, երբեմն և իրիկունները. յամենայն դէպս չորեքաբթի ու շաբաթ իրիկունները ես տունն եմ անպայման, այդ իրիկունները սովորաբար թատրոն ու երաժշտութիւն ալ չկայ, հանրային արժէք ունեցող ժողովներ ալ քիչ կը պատահին այդ իրիկունները. Մէկ խօսքով, այդ երկու իրիկունը ամբողջովին իմս է, աչքի առաջ ունեցէք, թէ չէ այսպէս փողոցի մայթերուն վրայ ինծի սպասելը չկարծեմ որ մասնաւոր յարմարութիւն մը ունենա ձեզի համար. — Եղբակացուց իր խօսքը զուտ կանացի յաղթական ընդգծումով մը։

Տղան չուզեց խանգարէ անոր յաղթանակը ու պատասխանեց աշխուժ։

— Ուրախ եմ անչափ. և կօգտւիմ առաջիկա չուրեքաբթիէն։

— Իսկ առայժմ ինծի կը ներէք։ Հոս փոքրիկ գործ մը ունիմ. — ըսաւ աղջիկը, դէմի ժունը մատնանիշ ընելով։ — Ցտեսութիւն ուրեմն։

Սուրէն չհասկացաւ ճշմարիտ էր թէ պատրւակ մը միայն այդ «փոքրիկ գործը»։ Մինչ օրիորդ Ստեկըն արագ բարձրացաւ քանի մը ոտք սանդուղը, մուտքի լայն ու բաց դռան մէջէն դարձաւ ետ, գլխով թեթև շարժում մըն ալ ըրաւ ու անհետացաւ։

Սուրէն կեցած էր գեռ իր տեղը անշարժ, հայեացը դռան. ու իր մէջը, իր էութեանը խորերէն կը լսէր նորէն նոյն տրտում ձայնը, որ կը հարցնէր.

«Ի՞նչ կուգես, ի՞նչ կուգես դուն այդ աղջիկն...»

Գլուխը կախած, ծանր-ծանր ճամբայ ինկաւ։ Եւ իրաւ, ի՞նչ էր իր ուզածը այդ աղջիկն։ Խաղ, պարապ մարդու զբաղմում, ժամանց։ Առաջ այդպէս էր կարծեր, բայց հիմա կըզգար, որ ժամանցէ տարբեր բան մըն էր, որ այնպէս կը քաշէր իր հոգին դէպի այդ կինը։

«Սէր» անցաւ անգամ մը իր մտքէն, բայց այդ գաղափարը ունեցած ըլլալն անգամ խորին անախորժութիւն մը պատճառեց իրեն, զգւանքի պէս քան մը։ Ա՛, այդ միակերպ ու յաւիտենական կըկնութիւնը նոյն խօսքերու, նոյն նայւածքներու, նոյն գգւանքներու ու նոյն գրկախառնութեան։ Ի՞նչ գուեհիկ, ի՞նչ կոպիտ ու ի՞նչ տափակ է այդ բնազդը, որը այնպէս զարդարեր են մարդիկ ամեն կարգի ու ձիի սուտերով ու ինքնախարութիւններով։

Ո՞չ ինքը շատոնց արթնցած է արդէն այդ միամիտ «երջանկութիւն»ներուն երագէն ու գիտէ իրեռուն իրենց իսկական անունը տալ։

Ո՞չ Անհամեմատ աւելի արժէքաւոր, աւելի բարձըր, աւելի հարազատ բան մը կըզգար հիմա իր հոգիին խորքը այդ աղջկան հետ ունեցած իր շփումէն։ և մանաւանդ թարմ, թարմ։ Կարծես սարերու օդը կը շնչէր իր կուրծքը այդ էակի ներկայութիւննը, սարերու թարմ, ցընցող ու կազդուրիչ օդը։

Ո՞վ էր այդ աղջիկը, այդ օտար հիւսիսի աղջիկը։ օտար իր ցեղով, օտար իր տեղով, օտար իր արւեստով ու կեանքով։ Օտար... միթէ օտար։

Նոր էր, այն, այդ ամենը իրեն համար ու տար-

օրինակ։ Այդ տեսակ՝ ալ կի՞ ն։ Կիոջ մասին իր ունեցած ամբողջ ըմբռնումը գլխիվայր կը դառնար։ Եւ գուցէ ճիշտ այդ նորութիւնը, այդ տարօրինակութիւնն էր, որ իր հոգին կըզգաւէր։ Կինը այսպէս պարզ, կինը այսպէս կայուն, կինը այսպէս առողջ դատող, կինը այսպէս հանգիստ զգացումներ ներշնչող։ Կին։ ալ ի՞նչ կին։ այդ բոլորը ինքնին բացասում մըն էր կին գաղափարին։

Այս վերլուծական աշխատանքը կատարողը Սուրէնի միտքն էր, մինչ անոր զգացումներուն մէջ միենոյն ժամանակ մեղմ ու ախորժ բան մը կը խըլլտէր ու քնքուշ պահանջ մը մօտիկ ու մտերիմ մնալու այդ նոր տեսակի հոգիին։

Բայց ինչո՞ւ։ Է՛, ի՞նչո՞ւ... Մարդ ե՞րբ է ի՞նչուները հասկցեր։

Այս եզրակացութեամբն էր, որ Սուրէն գոհ ու զւարթ ետ հրեց իրենց «նկարչական» քաֆէին դիւրածոն գուռը, գլխարկը անցուց ժպտալէն իր գէմը վազող քէլներունիին շէկ գլուխը։ և առանց աղջկան ծիծաղին ու կատակին ուշ դարձնելու, գնաց իրենց սովորական մարմար սեղանին ծայրը ու վերցուց առաջին հանգիպած ամսագիրը։

Դ.

Երբո՞րդ թէ չորրորդ շաբաթն էր արդէն, որ Սուրէն ամեն չորեքշաբթի, իրիկւան մութը կոխելուն պէս, ժամացոյցի մը ճշդապահութեամբ կը զարնէր օրիորդ Ստեկլնի բնակարանին զանգը։

Ճերմակ գդակին ու ճերմակ գոգնոցին մէջ կաղ-

ապարւած եղիստասարդ սպասուհին բարեհաճ աշխուժով՝ մը և խորհրդաւոր ժպիտով կը վագէր իսկոյն իմաց տալու «օրիորդին» «պարոնի» գալուստը:

Սենեակին դռանը կը հանդիպէին երկուքը իրարու և առաջին իսկ անգամէն շատ պարզ կերպով, շատ բնական, կարծես հինաւուրց ծանօթներ: Առանց պաշտօնական յառաջարաններու, առանց անպաշտօն ծէգծէգումներու, բաց ու սիրալիր, կարծես վաղեմի ընկերներ:

Քիչ մը ետքը սպասուհին կը բերէր թէյի պարագաները, կը դնէր սեղանին ու կը հեռանար: Հիւրն ու սենեակի տիրուհին կանցնէին սեղանի երկու կողմը, որուն վրայի փոքրիկ լամպը իր ահագին դեղին լուսամփոփին տակէն վարար լոյս մը կը յորդէր իր անմիջական մօտիկ տարածութեան վրայ, սենեակի մնացած մասը ախորժ կէս-մութի մը մէջ թողնելով:

Մէկ ձեռքով թէյին գաւաթը բռնած, աղատ ձեռքով ալ բժշկական-դիտական թերթերուն ու հատորներուն կէս-բաց էջերուն հետ խաղալով Սուրէն ու Մտեկըն կըսկսէին խօսելու:

Խօսելու... Զէ. ատիկա սովորական խօսիլ չէր, հեղեղ մըն էր ատիկա:

Իրենց անհատական անցեալն ու ներկան, իրենց հակումները, գերասիրութիւնները. Փին ու հայ ժողովուրդներու վիճակը, ձգտումներն ու մաքառումները. կեանքի, գոյութեան ու մահւան յաւիտենական անխափան հարցերը. հանրային հոսանքներու և կուսակցութիւններու գնահատումն ու ճշտումը. արւեստի, դիտութեան ու փիլիսոփիայութեան կնճիռները.

բոլորը, բոլորը իրարու հիւսւած, իրարու հետ ու իրար մէջէ խօսքի կու գային, տեսակ մը տենդու շտապով՝ ամեն բան ըսելու, ամեն բան խօսելու, ամեն հարցի մօտենալու:

Տարօրինակ ու անդիմադրելի մըցում մըն էր ատիկա իրարու առաջ իրենց ներքինը թափ տալու: Կարծես երկուքն ալ տարիներով ոչ մարդ էին տեսած, ոչ խօսած:

Այնպէս նոր ու զարմացք էր այս բոլորը Սուրէնիհամար, որ ինքն ալ չը գիտէր ինչպէս, հոսանքի մէջ ինկած, կերթար: Խենթ ու տարտամ մտածումներ, որ ոչ-մէկուն չէր ըսեր, ներքին նուրբ ու անձնական դատումներ, որոնց մասին ոչ-ոքի հետ չէր խօսեր, ինքնին կուգային իր լեզվին ծայրը, ինքնիրեննին կըսւէին: Բնազրական, տարերային բան մը կար այդ խօսակցութիւններուն տակը:

Եւ ճիշան ըսելով՝ ատիկա խօսակցութիւն ալ չէր, այլ անվերջ կոիւ մը, մշտատև վէճ մը, որովհետեւ գրեթէ բոլոր կէտերուն մէջ տրամագծօրէն իրարու հակառակ կարծիքներ կը պաշտպանէին երկուքը:

Աղջիկը՝ աշխատանքի պաշտամունքով, անձնիթիրութիւնն ու գութը կեանքի հիմք ընդունող լաւամես մը, իտէալիստ մը: Տղան՝ նիցշէեան հովերով, ուժն ու ըէալիզմը կեանքի հիմք բռնած, ուրիշ ամեն բան հեգնող հոգի մը:

— Զարմանալի է, — կը բացականչէր տղան: — Դնւք էք բժշկուհին և ես պէտք է ձեր առջելը գարվինիզմը ջատագովիեմ:

— Զարմանալի ոչինչ չկայ. — կը պատասխանէր աղջիկը: Որովհետեւ դուք դիլետանտ մըն էք գիտու-

թեան այդ թէօրիներուն մէջ, իսկ իմ մասնագիտութիւնս է ատիկա։ Զարմանալին ան է, որ դուք գեղարւեստի մարդ մըն էք, և ես պէտք է ձեզի գութը քարոզեմ։

— Զարմանալու ոչինչ չկայ. — կը նմանցընէր տղան իր խօսւածքը աղջկա արտայայտութեան ձերն։ — Որովհետև դուք դիլետանտ մըն էք ուրիշներու հոգին ու անոնց շարժառիթները ըմբռնելու գործին մէջ, իսկ իմ մասնագիտութիւնս է ատիկա՝ ուրիշներու հոգին մտնելը։ Դուք կին էք՝ մերկութիւնները տեսնել չէք սիրեր. իսկ իմ արւեստս մերկութիւնները կը փնտռէ, ըլլա մարմնի, ըլլա հոգիի։

Երբեմն աւելի սուր ձեւ կառնէր այդ երկուստեք փոխադարձ քննադատութիւնը։

— Ձեր այդ բոլոր խօսաճները տրամաբանական սառն մարզանք է միայն, կամ սովորվի դատողութիւններ. ատոնք ձեր հոգիէն չէ, որ կու գան. — կը կտրէր յանկարծ վէճը օրիորդ Ստեկըն։

— Իսկ ձեր ըսածները կանացի զգայնութիւնն է միայն և կամ բարի մամիկներու ներշնչած նախապաշարութիւններուն մացորդը. ատոնք ձեր բանականութենէն չէ, որ կըբդիին. — դէմ կը նետէր Սուրէն հատու։

Ու կը խնդային երկուքով, ակրնթարթ մը լուս կը նայէին իրարու, ու խօսքը կառնէր նոր ընթացք։ Վիրաւորանքի և ոչ-մէկ նշոյլ։ Որովհետև անոնք օրի աւելի պարզ կըզգային, թէ ի՞նչ աստիճան նման էին իրենց հոգիները իրարու, անոնք օր օրի աւելի պարզ կըտակցէին, թէ ի՞րենք իրարու հետ չէր,

որ կը կուէին, այլ ամեն մէկը իր սեփական հոգիին ~~X~~ հետ էր, որ կը մաքառէր։

Օրիորդը դեռ նոր էր ապրեր ու անցեր՝ բիրտ ուժի պաշտամունքին այն բնական աստիճանէն, որ անխուսափելի է ամեն հասունցող մտքի համար. ան դեռ նոր էր գուրս եկեր այդ ըմբռնութիւններու պայքարէն ու խոր պահանջ մը կըզգար իր նոր համոզումներու վրա վերջնապէս ամրանալու։

Մինչ երիտասարդը խուլ կերպով կը հասկնար, որ ինքն ալ, այդ աղջկան պէս, ճակատազրօրէն պիտի գար ու պիտի հասնէր անոր աշխարհայեցքին, անոր ~~X~~ ալտրուկիզմին։

Դեռ աւելին։ Կարծես անիկա կըշտապէր, որ շուտով հասնի այդ յենակէտին. կարծես այս բոլոր վէճերն ու կուտը ճիշտ ատոր համար էին, որ տղան ինքըզինքը համոզէր, որ յաղթէր իր մէջը տիրող տեսակէտներուն, այդ իր «սովորվի» համոզումներուն, ինչպէս օրիորդը կանւանէր։

Այս, ինչպէս կուգէր, որ նորէն կարող ըլլար դառնալու իր պատանութեան երազներուն, իտէալներուն, յափշտակութիւններուն, որոնք ատեն մը թէ կու տային իր հոգիին...

Բայց ինչքան աւելի խոր կը ցանկար, այնքան աւելի կամըչնար իր այդ բնագդական ծարաւէն, իբրև նահանջ մը, իբրև փոքրուգութիւն, իբրև սանտիմէնտալիզմ, և այնքան ալ աւելի յամառ կը դիմադրէր, այնքան ալ աւելի յամառ չէր ուզեր խոստվանի։

Առաջին անգամ իր հպատութիւնը գայթեցաւ, երբ ուշ գիշերին, փողոցը, մինակ, վերաբկուին օձի-

կին տակը կծկւած, օրիորդ Ստեկընի քովէն իր բնակարանը կը գառնար.

«Ի՞նչ բաղդաւոր է այդ աղջիկը.—բացականչեց յանկարծ իր հոգիին մէջ;—Ի՞նչ բաղդաւոր են բոլոր անոնք, որ հաւատք մը ունին: Հաւատք ապագային, հաւատք մարդկութեան, հաւատք այն բոլոր «ազնիւ» բաներուն, հաւատք իր դերին, իր դործին, հաւատք իսէալի մը...»:

«Սուտ կուռքեր են, սուտ ու հնոտի».—կը դիմադրէր մէկը հոգիին անկիւնէն:

«Թող ըլլայ սուտ, թող ըլլայ ինքնախաբութիւն. ատոնք են սակայն ամենէն աղւոր բաները: Եւ շիտակ կըսէ այդ աղջիկը՝ առանց այդ «ազնիւ» պատրանքներուն ինչ բան է կեանքը, ինչու է կեանքը»:

Ուշ աշնան դիշերէն նուրբ ու ասղընտող անձրև մը կը մաղւէր վար: Եւ Սուրբէն զգաց, որ նուրբ ու ասղընտող անձրև մըն ալ սկսաւ մաղւիլ իր հոգիին մէջ: Նուրբ ու ասղընտող կարօւ մը ստեղծելու, արտադրելու...

Ակամայ սկսաւ հաշւել՝ ինչքան ինչքան ժամանակ էր, որ չէր աշխատած. ամբողջ վերջին տարին՝ եթէ բան մըն ալ նկարեր էր, նկարեր էր վրձինը, աչ հոգին:

— Է, շան աղջիկը ինծի խելքէ հանէ պիտի.—բացականչեց յանկարծ զայրոյթով ու լսելի:

Մութին մէջ ոտքը դոփեց գետին ու քայլերը արագացուց՝ այդ յիմարութիւններուն վրա ալ չմտածելու որոշումով:

Իսկ անձրեը նուրբ ու ասղընտող կը մաղւէր ու

կը մաղւէր, տեսակ մը ծածուկ ու յամառ, թէ ուշ աշնան դիշերէն, թէ հմկիին խորերէն...

Ե.

Յուրա ու յամառ հով մը կը կաղկանձէր օրիորդ Ստեկընի լուսամուտին տակը տխուր ու միալար:

Մինչ նոյն լուսամուտի թանձր վարագոյններուն ետևէն ներս կը սահէր մութը և արդէն իսկ տիրեր էր սենեակի խոր անկիւններուն:

Անկողինը, գրասեղանը, գարդի սեղանը—բոլոքը արդէն փաթթըւեր էին թանձր ու թափանցիկ գորշ քողով մը:

Միակ ազատ ու պայծառ կէտը վառարանն էր, որու բաց դռնակէն ժիր բոցերուն կարմիր ցողը ինկեր էր զւարթ լայն շերտով մը գետնի գորգին:

Եւ ճիշտ այդ շերտին մէջ, կրակին դէմ, ամբողջ հասակովը փուեր էր օրիորդ Ստեկըն ճիգ-աթոռին ու աչքերը գամած կրակի ոսկի կտորներուն՝ կը սպասէր:

Լսւեցաւ գուան զանգը: Օրիորդը իսկոյն ուղղւեցաւ, արագ ակնարկ մը նետեց շուրջը, ու ձեռքերը բնագդօրէն բարձրացան մազերուն թեթև յարդարանք մը տալու, բայց իսկոյն զսպեց ինքինքը ու կանգառաւ:

«Ինչու: Ոչ: Պէտք չէ կոքէտութիւն»:

Միևնոյն վայրկեանին գիտակցեց սակայն, որ այդ ինքը զինքը զսպելն էր տարօրինակը, իսկական կոքէտութիւնը:

— Երկի այսօր ինծի չէիք սպասեր.—հաշեց

Սուրէնի աշխուժ ձայնը, սենեակի դուռը բացւելուն պէս:

— Ընդհակառակը. հաստատ գիտէի՝ որ գայիք պիտի ու կըսպասէի. — խոստվանեցաւ աղջիկը շիտակ: — Նստեցէք, խնդրեմ:

Ու ազատելով ձեռքը տղու ամուր բոռնցքէն՝ գնաց գէպի դրասեղանը լամպը վառելու:

— Ոչ, օրինարդ, մի վառէք, ես շատ կը սիրեմ վառարանին լոյսը. — խնդրեց տղան մտերմօրէն:

— Ես նոյնպէս, — պատասխանեց աղջիկը կարծես ուրախացած: — Այս, կէս ժամ մը կայ՝ նստեր եմ դէմը ու կը մտածեմ:

— Բնական է. Օրւայ լոյսին տակ ամեն ինչ շատ է պաղ ու տափակ. ուրիշ բան է կեանքը վառւող կրակի մը բոցերուն մէջէն: Հնա արդէն դուն ես աստւածը, նստէ ու ստեղծէ աւելի խորը ու աւելի գեղեցիկը, քան ինչոր կրցեր է ստեղծել մեր ալիորը:

— Այս, նկարեցէք, նկարեցէք ձեր երկակայած այդ աշխարհը, այդ աւելի վերին, աւելի գեղեցիկ աշխարհ. — բացականչեց աղջիկը, յանկարծ ամբողջ դէմքը տղուն դարձնելով:

Այն աստիճանի ջերմ ու սրտագին շեշտ մը կար այդ խօսքերուն ու այդ նայւածքին մէջ, որ Սուրէն ակլնթարթ մը անշարժ մնաց ու չիմացաւ ինչ պատասխանէ: Իսկ աղջիկը, կարծես ամըչցած իր այդ ոգեսրութենէն՝ աւելցուց աւելի մեղմ ձայնով մը, կարծես նախորդ տպաւորութիւնը թուլցնելու համար.

— Իրաւ կըսեմ, պարոն Սուրէն, ինչո՞ւ չէք նկարեր: Քիչ մը առաջ ալ նստեր էի հոս մինակ ու կը

խորհէի՝ ով գիտէ, ինչքան, ինչքան գեղեցկութիւն ներ ունիք ձեր գեղարւեստագէտ հոգիին խորքը...

— Ինչքան, ինչքան որ մարգրիտներ ծովուն յատակը, — կատակեց Սուրէն քմծիծաղ:

— Ոչ, խնդրեմ, լուրջ խօսինք, — ըստ աղջիկը աղաչով շեշտով մը:

— Ես ձեզի հետ միշտ լուրջ եմ խօսեր, օրինարդ, — պատասխանեց տղան ծանր-ծանր ու տեսակ մը մելամաղձոտ: — Եւ դուք միակ կինն էք, որուն հետ ես լուրջ եմ խօսեր կեանքիս մէջ: Տեսէք, այս վայրկեանիս ալ եկեր եմ ձեր մօտը նոյն այդ հաճոյքը վայլելու՝ կնոջ մը հետ լուրջ խօսելու հաճոյքը:

Խիստ նուրբը, ախորժելի զգացում մը վագեց աղջկայ ամբողջ մարմնովը: Ու այդ մարմինը կարծես սկսաւ թեթևնալ, ոտքերը կտրւեցան գետնէն, և այլ ևս չէր գիտեր աղջիկը՝ թէ ինչ կըսէր. կըսէր՝ ինչ որ իր հոգիէն կուգար.

— Աղէլ: Դէ, ուրեմն լսեցէք այդ կնոջ լուրջ խօսքը՝ դուք պէտք է աշխատիք, կը հասկնաք, դուք պէտք է աշխատիք. ատիկա է ձեր միակ վրկութիւնը: Դուք պէտք է ստեղծէք, պէտք է որոնէք, պէտք է վազէք շարունակ այդ գեղեցկութիւններուն ետևէն, որ ձեր էութեան խորքը կըզգաք: Դուք մեծ էք, երբ այդ վազքին մէջն էք. երբ կանգ կառնէք՝ ալ ոչինչ մըն էք ձեր աշքին. և ձեր այդ ներքին զգացումը խեղդելու համար կը ծաղրէք ձեզի, կը ծաղրէք ձեր հոգիին սըրբութիւնները, դուք պէտք է ստեղծէք, դուք պէտք է վազէք շարունակ. կենալը չարիք մըն է ձեզի. ձեր միակ կոչումը աշխատանքն է: Այն վայրկեանին որ ձեր հոգիին լարումը կը թուլնայ՝ գուեն-

կութիւնն է, որ ձեր շուրջը կըսկսի: Դուք պէտք չէ որ գուեհկանաք. դուք պէտք է միշտ վեր, միշտ վեր, հորիզոնէ հորիզոն, նոր ճիգերէ նորագոյն ճիգեր: Ձեր հոգին այդ անվերջ ձգտումն է ձեր ամենէն մեծ գեղեցկութիւնը, ձեր հոգին ամենէն աղւոր կողմը: Նկարեցէք ձեր այդ ձգտումը, ձեր այդ ծառաւը, ձեր խարխափումները, ձեր երազները...

Գլուխը քիչ ծոեր էր դէպի ձախ, այնպէս որ կրակին ցոկը ինկեր էր գլխուն ետևէն ու խրւեր էր աղջկան աջ ականջին վրա յորդող մազերուն խորդին մէջ ու հոն հրդեհ մըն էր բոլոնկցուցեր. մինչ դէմքը մնացեր էր մութի մէջ, քիթն ու շրթունքները հազիւ կորոշւէին ատոր փոխարէն շեշտուեր էր աչքերուն խորութիւնը, որուն մէջաւեղը նայւածքը կը վառէր. բայց ոչ, նայւածք չէր ատիկա, այլ հոգիի կայծկըլթերէն դուրս կը ցայտէր կենսաթըլթիո ու խորհրդաւոր:

Տղան անյագ ու անթարթ կը գիտէր բոցերու տէր՝ իր ամբողջ էութիւնը տեսողութեան մէջ հաւա-

կէս գիտակից, կէս բնազդական ճիգ մըն էր ատիկա, հոգեկան բուռն ճիգ մը պինդ բռնելու այդ նայւածքը, խորը դրոշմելու իր մտքին մէջ, որ ալ երբէք, երբէք չմոռնայ: Կարծես, երկար, երկար ժամանակէ իվեր իր որոնած մէկ բանն էր, որ գտեր էր, անգին, անգնահատելի բան մը:

Եւ իր այդ յափշտակութեան մէջէն, կարծես հե-

ուաւոր հեռուներէն կուգար, կը հասնէր իր գիտակցութեանը աղջկան՝ քրմուհիի մը պէս արտասանած բառերն ու շեշտերը: Զէ, ատիկա աղջիկը չէր, որ կը խօսէր, ատիկա իր հոգին էր, որ կը խօսէր, իր սեփական հոգին:

«Վեստալուհի...» շշնջեցին յանկարծ շրթունքները, գրեթէ անգիտակից:

Աղջիկը յանկարծ ուշքի եկաւ. զգաց անոր գիտելլը, զգաց ինքինքը և ինք ալ չգիտէր ինչպէս, բայց մէկէն պարզ ըմբռնեց, որ լամպը վառել էր պէտք:

Խարխափեց, գողգոջուն մատներով գտաւ լուց կին, վառեց ու երկար չարչարւելով հազիւ կրցաւ լամպին շիշը կարգի բերելու: Եւ երբ նորէն ետ դարձաւ ու աչքը նետեց Սուրէնին կողմը, տեսաւ որ ան դեռ անշտրժ նստած էր իր ցած աթոռակին, միայն հիմա երկու արմուկները դըէր էր ֆունկերուն և երկու ձեռքով պինդ ծածկեր էր դէմքը:

Ծանր քայլերով մօտ եկաւ, կեցաւ քիչ մը հեռուն և գորովանքով ոկսաւ նայիլ անոր գլխուն, մազերուն, ուսերուն: Նայեցաւ լուռ ու երկար, երկար: Եւ վերջապէս ըսաւ զգուշ ու կամաց, կարծես արթնցներէ վախնալով.

Լամպին լոյսը երեխ ցաւցուց աչքերնիդ, Սուրէն դանդաղ բարձրացուց գլուխը, զարմանքով գիտեց շուրջը, աղջկան լուսաւորւած կերպարանքը ու խոր պահանջ մը զգաց այն կորսւած աթոռաթեան, խոր պահանջ մը մենութեան:

Ցատկեց ոտքի և գեռ կէս մը իր մտածումներուն մէջ ըսաւ.

— Ուրեմն վաղը առառու կու գաք աշխատանոցս
— Աշխատանոց։ Ինչու։
— Կուզեմ աշխատիմ։ Կուզեմ նկարեմ ձեր
գլուխը։

— Իմ գլուխս։ — ապշեցաւ աղջիկը։

— Այս չէ որ կը մի նկարեմ հոգիիս խորհնու։
Վաղը առառու կու գաք աշխատանոց։ Մի վախ-
նաք, երկար չեմ չարչարել ձեզի, բայց քանի մը
անդամ պէտք է որ նստիք։

Բաղդաւորութեան ու հպարտութեան խենք ու
անզուսպ ալիք մը խուժեց յանկարծ աղջկան կուրծ-
քը։ Եւ ան իր մոլար հայեացքովն ու կուսնը կորու-
սած մարմնովը աւելի գինովի էր նման, երբ պատաս-
խանեց։

— Ա'ս, իմ գլուխս։ Միթէ աւելի յարմար ու
արժեքաւոր բան մը չէիք կը նար ընտրեր։ Բայց
յամենայն դէպս, քանի որ առ է ձեր ցանկութիւնը,
իմ գլուխս... իմ գլուխս ձերն է ամբողջովին։

— Աղէկ։ իսկ հիմա ներեցէք ինձի, պէտք ու-
նիմ առանձին ըլլալու։

Սուրէն ջերմ սեղմեց երկու ձեռքով աղջկան
դողդոջուն աջը, կամաց մը ծոեցաւ, դալցուց շըր-
թունքներուն ու նետեցաւ սենեակէն դուրս։

9.

Զիւնը անդադար կու դար, հանդարտ ու միապա-
ղաղ։ Շուրջը՝ ամբողջ դաշտը, ճամբան հովանաւորող
ծառերը և հեռուն ծառերու բուներուն մէջէն երե-
ցող քաղաքը, ամեն-ամեն բան լոիկ ու հանդարտ կը

մտնէր ու կը թաղւէր այդ թափւող յամաս ճերմա-
կութեան տակ։

Սուրէն գլխարկը քաշած ճակտին, գաւազանը
թևին տակ ու ձեռքերը գրպանը, կը քալէր։ Կը քա-
լէր խիստ դանդաղ ու խիստ հանգիստ կանոնաւոր
քայլերով։ Երկար շրջելէն առաջացած թարմ ջերմու-
թիւն մը գրկեր էր մարմինը, իսկ թափւող հատկնե-
րու օդին մէջ փռած կիտաւոր վարադրոյը կենդրո-
ւացում կուտար անոր մտքերուն։

Առանց նշմարելու մտեր էր արդէն քաղաք։ Շէն-
քերը հետզհետէ եկեր շարւեր էին գիւղական լայն
ծառուղիին երկու ափը ու վերածեր էին փողոցի, երբ
յանկարծ մէկը ետեկն զարկաւ երիտասարդի ուսին։

— Բարեկ, Սուրէն։ Ի՞նչ գործ ունիս քաղաքի
այս մասերը։

— Հա, դժւն հս։ — եղաւ չոր պատասխանը։ Ան-
դժկոն էր, որ խանգարեր էին իր մենութիւնն ու խո-
հերը։

— Քեզի կը հարցնեմ։ Ի՞նչ գործ ունիս այս կող-
մերը։

— Այնպէս։ գացեր էի մեծ ճամբով։ ախորժելի
է ձեան տակ պտտիլը։

Մաքս միացաւ ընկերոջը, ծխախոտին մուկը ա-
ռաստ արձակեց բերնէն ու ըսաւ։

— Իսկ երէկ գիշեք պարահանդէսը քեզի երկար
կըսպասէինք։ Իզուր չեկար։ շատ ուրախ ժամանակ
անցաւ։

— Ի՞նչ պարահանդէս, հարցուց Սուրէն կարծեա-
քոլորովին ակամա ու անտարբեր։

— Ի՞նչպէս թէ. Կուլուի պարահանդէսը. Միթէ չգիտէիր:

— Հա, իսկապէս, տասնըութը. այսօր տասնը-ինն է, չէ. — պատասխանեց դանդաղ ու ծանր, գըլ-խուն մէջ կարծես դժւար հաշիւ մը ընելով։

Մաքս յանկարծ կանդ առաւ ու բռնեց լնկելու ջը թկը:

— Ինծի նայէ, տեսնեմ։ Այ տղայ, դուն կամ սիրահարւած ես կամ հիմնովին հատեր։ Ե ձեռքիդ դրամը։

Սուրէն կէս մը արհամարհանքով, կէս մը հեգ-
նանքով, քաշեց թել, ազատեց անոր ձեւքէն և մա-
տովը կողմանակի փողոց մը մատնանիշ ընելով ըստ
լուրջ.

— Այդ փողոցը շիտակ կը տանի քաղաքի կեղ-
լոնը. եթես բարնավ:

- Իսկ եթէ գերադասեմ քու բռնած փողոցդ:
- Այն ատեն իո ինուն-է ։

զլ ասղըն գոնէ, որ պարահան-
դէս, զբամ, սիրահարութիւն ու այդ կարզի բոլոր
աշխարհային տափակութիւններդ պահես ռեսէ,

- Եւ մտնեսք, այսպէս ըստ, մտքերու տաճարը.
- Այս, մտքերու և արեւատիւ:

Մաքս Քովբնդի նայւածք մըն ալ նետեց լնկեւ-
լողը ու յանկարծ հարցուց.

— Արդէն նկարել ես, թէ դեռ նոր է ձև առ նելու վրա:

— Նկարել եմ: ի՞շտ

- Երբ:
- Երկու շաբաթ է ատով՝ եմ գույն, ...։

— Բոլորովին աւարտած։

— Ո՞չ. դեռ աշխատանք ունի քիչ մը:

— *ի՞նչ բան է:*

— *O p s l b k o u p v u b u*

— ԵՐԻԾԱՆՔ ՀԻՄԱ, անմիջապէս.

— 61 —

— սլքակ
եւ առժամանակ մը կը քալէին լուռ ու քով-քո-
վի ամեն մէկը իր մտածութներուն մէջ։ Եաքը Մա-
քսը սկսաւ երկար ու տաք-տաք քննադատել յայտնի
ակարչի մը վերջին գործը։ Սուրբէն հազիւ կը լսէր,
ականջին ծայրով։

Երբ հասան և երբ բարձրացնը չկա լր աւանոցին գուան առջելը, Սուրէն հանեց բանալին զըստանէն, բայցաւ դուռը, ինքը ետքաշւեցաւ ու սրբապանէն, բայցաւ դուռը, ինքը ետքաշւեցաւ ու սրբապանէն, արարողութիւն մը կատարողի ծաղրածու լըսդան արարողութիւն մատնանիշ ընելով ներսի մութը. ջութեամբը ըստաւ՝ մատնանիշ ընելով ներսի մութը. Հանէ, մարդ, դիխարկիդ ու կրկնակօշիկներդ Հանէ, մարդ, դիխարկիդ ու կրկնակօշիկներդ:

«Ամորուշանը» սիրուն ու փոքրիկ երկախ վառա-
լան մըն էր, որուն առջեր և չոքեց Սուրէն՝ դրա-
հայութեան հանելով:

Նէն լուցզի՞ և աշխատանոցին նկարներուն ու
իսկ Մաքս լայն աշխատանոցին նկարներուն ու
խառնաշփոթութեան մէջէն անցաւ խորքը, ուր աղու
մատնանիշը ըլլած եռոտանիին վրայ զբւած էր նկար-
ւած կտաւը՝
Ապակի պատին կահանչ վարագոյբները գոյ էին,

միայն մէկ. կողմէն կիյնար լոյսը նկարին վրայ, տեսակ մը աւելի ստւեր, քան լոյս տալով:

Մաքս կեցաւ նկարի առջև ակնխարթ մը, ետքը բայլ մը ետ քաշւեցաւ, քայլ մըն ոլ, մէջքը դէմ եկաւ սեղանի մը ծայրին, յենւեցաւ այդ ծայրին ու մնաց անշարժ:

Նուտով լսւեցաւ վառարանի ուրախ ու ախոր-
ժելի ճթճթոցը: Եւ Սուրէն ձեռքի փոշին թափ տա-
լով լուռ մօտեցաւ ընկերոջը, ունքերը կիսեց և ա-
նոր բռնած դիրքէն ինքն ալ սկսաւ դիտել իր նկարը:
-- Ֆէ, նայինք հիմա, ի՞նչ պիտի խօսի նախան-
ձը, — ըստաւ վերջապէս Սուրէնը ձեռք ընկերոջը ուսին
դնելով:

Մաքս աչքերը նկարէն հեռացուց, դարձաւ Սուրէնին ու հազիւ լսելի ձայնով արտասանեց.
— Հիանալի է.

— Ատիկա ես գիտեմ, — վրայ բերաւ տղան ժրաշ-

— β_{max} հիմնական է.

ցականչեց տղան այս անդամ արդէն բարձր ձայնով:
— Իլ շնորհաւորեմ բոլոր սրտով, — աւելցուց իսկոյն
ամուր-ամուր ընկերոջ ձեռքը թոթւելով:

— Ասիլա քու բարեկանութեան մատակեց Սուրէն:

Մաքս ջերմ շեշտով մուտքածոցն է. վրա բերաւ

գամած:

— Ալիքնչու կանիծես: Ես դեռ զէսքերս վայը չեմ դրած:

— Բայց կը խօսի՞ւ բարեկարգությունների մասին:

և ի՞նչ խոր, ի՞նչ խոր: Ի՞նչ կարօտ կայ մէջը, Ի՞նչ
նուռը տրտմութիւն:

— Մեր Արևելցիի հոգին անվերջ մխացող կարօս մըն է միշտ և նուրբ ու հաշտ արամութիւն մը. — պատասխանեց Սուրէն երազկոտ ու արդէն բոլորովին լուրջ:

— ի՞նչ ես դնելու նկարիդ անունը. կարօմ

— Անհւալ: Զգիտեմ: Բայ սը կը դու

— Բայց ինչ ես ուզեր, որ սկարսուն
— Ուզածու... ուզածու... — կմկմաց Առւրէն մտած

կոտ և յանկարծ վրայ տւաւ. — ես ինչ գրիպս լու
ուզածս: Տեսն մը դուրս դալու աշխարհայինէն ու
մարմնեղինէն, սովորականէն ու պայմանականէն.
որոնում մը աւելի տեսական, աւելի մնայուն, աւելի
արժէքաւոր նոր բան մը. բուռն կարօտ մը երազան-
քի ու յափշտակութեան, այդպէս ալ խորին պահանջ-
մը կնոջ մէջ նոր գիւտ մը ընելու, քան անոնց մար-
մը մինը, քան անոնց ծարաւը, քան անոնց սէրն ու
ունայնամտութիւնը. այդ բոլորը ամեն կին ունի, և
ձիշտ տաիկա է, որ կը կազմէ կինը. իսկ ես կուզէի
կնոջ մէջ աւելի խոր բան մը, մնէելի բարձր ու ա-
ւելի ազնիւ, քան կինը: Այս, այդ աղջկան հոգիին
խորքը, այս այդ աշքերուն մէջ կը պլազայ այն կայ-
ծը, որ ես կը փնտուեմ. ինչ որ նշմարեցի, ան ա-
տոի կտաւին. անհունը, ես ինչ գիտնամ անունը:]

Նկարի առաջին տաք ուղարկել է Արքայի պահական կողման կողմէ Մաքսի վրայէն. Հիմա ուշելի սառն կը անցեր էր Մաքսի վրայէն. Արքայի պահական կողման կողմէ պատկերին ու ստեղծողին, պէտք մը կը զգալ նայէր պատկերին ու ստեղծողին նախանձը և հաս- ողոքելու իր մէջ խլրտող բնական նախանձը և հաս- կցնելու թէ ինքզինքին, թէ դիմացինին, որ ինքը ա-

ւելի վերն է ու աւելի վերէն ալ կը նայի այդ բոլորին վրայ:

— Խէ՛, տղամա, — դարձաւ յանկարծ ընկերոջը հպարտ շեշտով մը ու կատակող հեղինակաւորութեամբ. — Ճակատագիրը անողոք է. բոլոր բէալիստները վերջը պէտք է դառնան իսէալիստ, ինչպէս որ ամենէն թունդ իտէալիստը վերջը-վերջը պիտի գայ ու դառնայ բէալիստ: Կինը քեզի համար մինչև հիմա եղեր է սիրուհի-տարփուհի, ուրեմն անհրաժեշտութէն ասկէ ետքը պէտք է պահանջես, որ խեղճը դառնայ դիցուհի ու մուզա, այսինքն ճիշտ այն պաշտամունքը, ինչ որ կերկարայէ թարմ իտէալիստ պատանին, որը քանի մը տարիէն դառնալու է «խելքը զլիխին» «դրական» մարդ: Կը ծերանաս, բարեկամս, Էյ, արդէն կը ծերանաս. — վերջացուց իր խօսքը ծիծաղելով:

Սուրբնին բնաւ գուը չեկաւ իր դդացումներու ու իր տրամադրութիւններու այդ գուեհկացումը, այդ

— Այդ խորին իմաստութիւնը կարելի է և փո-

ղոցը հոսեցնել կամ բեստորան մը, հէ՛, քուկարձիքունչ է. — ըսաւ յանկարծ սառն ու վերցուց զլիխարելը:

— Կարելի է. — պատասխանեց Մաքս քիչ մը առնւած ու դժկամ:

Եւ այդ անախորժ տպաւորութիւնը հարթելու և աւելի հաշտ սենեակէն գուրս եկած ըլլալու համար ու աւելցուց.

— Կնոջ մէջ դուն դիցուհի չես գըտներ, Սուրբն, ատիկա պարապ բան է: Բայց ինչ որ գտեր ես

ու գրեր ես այս կտաւին վրա, շատ սիրուն բան ես գտեր:

— Քալէ, քալէ, հայտէ. — ըսաւ Սուրբէն պարզ շեշտով մը և մէկ շարժումով դոցեց դուռը, բանաւին դրաւ գրպանը:

Ե.

Խոր լուսութիւնը փուեր էր իր ծալ-ծալ փէշերը ահագին հիւանդանոցի բոլոր անցքերուն, միջանցքերուն, ելքերուն ու սրահներուն վրայ:

Կէս գիշերը անց էր շատոնց: Հոս ու հոն հատ-հատ կը վառէր դեռ ելեքտրա-կան լամպ մը աւաստաղին փակած ու ալօս կէս-կան լամպ մը կը թափէր բազմաթիւ դռներուն ու անցքե-լուն խորշերը:

Այդ գոներէն մէկը, որ վրայ էր ըրած միայն, կը տանէր գիշերապահ բժիշկին սենեակը:

Ցած առաստաղով, երկար ունեղ, մաքուր ճեղմակ սենեակ մը: Անկիւնը կաշիէ խոշոր ու խոր ճեղմակ սենեակ մը: Անկողնի դեմքն ալ կը կատարէր բազկաթոռ մը, որ անկողնի դեմքն ալ կը կատարէր անպաշտօն կերպով: Քովը գրասեղան մը: Իսկ ամ-բողջ աջ կողմի պատը բռներ էր լայն, ասպակի պա-րող աջ կողմի պատը բռներ էր հաստափոր հատորներ հարանը, որուն գարակներէն հաստափոր հատորներ իրենց մէջքը դէմ կընէին գոնէն ներս մանողին:

Իրենց մէջքը դէմ կընէին գոնէն ներս մանողին: Իրենց աւելի էր մութ: Միակ ելեքտրական լոյ-ներու աւելի էր սեղանին, այնպէս կաշկանդւեր ու սը, որ գըած էր սեղանին, լուսամփոփին տակը, որ խեղգւեր էր մութ-կանանչ լուսամփոփին տակը, որ իրեղգւեր էր մութ-կանանչ լուսամփոփին տակը, որ իր բոլոր ուժը կեղբանացուցեր էր գրասեղանի մէկ իր բոլոր ուժը կեղբանացուցեր էր գրասեղանի մէկ պղտիկ կտորին վրա, ուր բաց մոոցւած հաստըկէկ

գիրք մը կարծես ձանձրոյթի ու յոդնածութեան չվեր-
ջացող յօրանջ մը ըլլար:

Այդ կէս խաւար սենեակի սեութեանը մէջ կնոջ
ճերմակ կերպարանք մը կերթևեկէր, օրիորդ Ստել-
լնի կերպարանքը, կերթար ու կուգար անընդհատ,
դանդաղ ու միակերպ քայլերով, դլուխը քիչ մը կա-
խած առաջ ու թևերով կուրծքը գրկած:

Կին մէջ քանի՞ ժամ, ինքն ալ չգիտէր: Միայն կը-
գար, որ յոդնած է սաստիկ, և կարծես ուրախ էր,
յոդնած է: Մաքերը սկսեր էին ծանր շարժւիլ իր
ուղեղին մէջ, և ան կարծես ուրախ էր և այդ թմրու-
թենէն: Այս, թէ որ քիչ մը քնանալ կարողանար...

Յանկարծ կարծես բարկացաւ ու կանդ առաւ ա-
կնթարթ մը:

Ո՞չ պէտք է որ իր հաւասարակշուութիւնը ճեռք
բերէ վերջապէս. ալ այսպէս անկարելի է. ոչ հան-
գիստ, ոչ լուրջ աշխատանք, ոչ քուն. ու իր հոգին
շարունակ այդ տղուն շուրջը: Է, ին-
չու, ինչու: Ի՞նչ է որ ինքը Սուրէնի համար. ծաւ-
նօթ մը, բարեկամ մը, կամ ամենէն ճիշտը՝ մոտէլ
մը պարզապէս, որ ան ընտրեր է, ով գիտէ ինչ կատ-
րիզու վայրկեան մը:

Կապրիզ. երբէք: Ստելըն շատ աղէկ գիտէ՝ թէ
տղան ինչ որտով փարած է իր աշխատանքին, և թէ
ինչ կարծէ անոր համար իր նոր ստեղծագործութիւ-
նը. ահ, այդ նոր ստեղծագործութիւնը չէ որ ինքն
է, ինքը...

Ի՞նքը. միթէ ինքը: Ու աղջկայ աչքերուն դէմ
սենեակի կէս մութին ծացէն ճնաւ ու կեցաւ Սու-

րէնի նկարը: Այդ գլուխը, այդ աչքերը, այդ նայ-
ւածքը, միթէ ինքը:

Եւ կարծես ստուգելու համար, որ իսկապէս
ինքն էր, շտապով մտաւ կից սենեակը, լոյսի կոճա-
կը դարձուց ու կանգնեցաւ անշարժ լւացարանին առ-
ջև, նեղ ու բարձր հայելիին դէմ:

Հայելիին մէջ կեցած էր կին մը, ամբողջ մար-
մանով փաթթւած աշխատանքի ճերմակ երկար շապի-
կին մէջ, որուն վզի նեղ անցքէն վեր կը բարձրա-
կին մէջ, որուն վզի նեղ անցքէն վեր կը բարձրա-
կար գլուխ մը դալուկ այտերով, տեսակ մը աւելի-
սուրած քթով ու յոդնած, քնատ, կարծես, ապշած աշ-
քերով:

«Դիմովի աչքեր».—մտածեց Ստելըն արհամար-

հանկըով:

Սամսնք էին «այն» աչքերը:

Աղջիկը դառն կալեկցութեամբ ու ճնշող զգա-
ցումով մը պատցուց իր նայւածքը հանդարտ ու կար-
գով այդ իր դէմը կեցած ճերմակազգեստ ու դալուկ
կերպարանքի ամեն մէկ մասին վրայ:

Իր ինչը պիտի սիրէն, իր այդ պազ գիմագծե-

րը, իր այդ տափակ էութիւնը, ինչ էր որ ինքը, ինչ
ունէր իր մէջը կանացի, որ քաշէր, որ կապէր. ին-
չունէր մէջը կանացի, որ կապէր. ինչ միայն, սովորա-
քը հասարակ պաշտօնեայ մըն էր միայն,

կան աշխատաւոր մը և ուրիշ ոչինչ:

Այն ապրած ու վայելած, այն թևաւոր տղուն

համար ինչ էր որ ինքը:

Եւ երբ նայւածքը բարձրացուց նորէն ու նետեց

իր գիմացի կնոջ դալուկ դէմքին՝ զարմանքով տեսաւ,

որ արցունքներ կը վազէին անոր այտերէն...

Անմիջապէս ձեռքը տարաւ իր աչքերուն. թայց
էին. Այնպիսի սուրբ սմօթ մը զգաց յանկարծ, որ
իսկոյն մարեց լոյսը, թևովը սրբեց աչքերը ու անցաւ
միւս սենեակը:

Հա, այսպէս ուրեմն, կուլար. տղիկա էր պակաս.
ան ալ հոտ, հիւանդանոցին մէջ, կէս-դիշերին, իր
պաշտօնի գլխուն. Ամօթը տեղի տւաւ բարկութեան:
Թափով մը գնաց նստեցաւ գրասեղանին առջեր,
քիչ մը դէպի ինքը քաշեց յօրանջող հատորը, ար-
մուկները երկու կողմէն գրաւ սեղանին ու երկու
ձեռքով գոցեց աչքերը:

Ու այդ գոց աչքերուն առջեւն շարան-շարան
սկսան անցնիլ տարիները, ամբողջ կեանք մը. կեանք
մը, որ միայն աշխատանք էր ճանչցեր: Այս, իր պա-
տանութիւնը՝ միշտ գիրք մը ձեռքը պարտէցին ան-
կիւնը, պատշտամին ծայրը կամ իր սենեակը մահա-
սեր, դասեր, անվերջ դասեր. գրէ, կարդա ու գոց
-ութը տարին ալ համալսարանը լաբօրադուարէ լա-
բօրադուար, կինիկէ կինիկ, դասախսութենէ դա-
ստէ, նոթ առ ու քննութիւն տուր, նորէն քննութիւն
տուր, անվերջ քննութիւն տուր:

Ահա քեզի կեանք, ահա քեզի երիտասարդութիւն:
Քսանը տարին լրացուցեր էր արդէն, ամառը մը-
չն հիմա:

Ապրեր էր: Ո՞չ. Սորվեր էր: Բարդ ու տարօ-
րինակ մեքենա մը ինքը, սորվելու մեքենա մը: Սոր-

վեր էր ամբողջովին կլոնւած, յամառ ու բուռն աշ-
խատանգով, իր ուժին ու իր գործին վստահ, հպարտ
ինքն իրմով ու իր աշխատանգով. արհամարհանք էր
ունեցեր միայն և տեսակ մը կարեկցութիւնիր շուրջի
կանանց ու աղջիկներուն, որոնք չէին սովորիր, բայց
կապրէին:

Եւ ահա քսանը եօթը տարին մտած, յանկարծ
ինքն ալ ուզեր էր անոնց նման ապրելու. ծիծաղելի
չէր: Միթէ նոյնը չէ, եթէ յանկարծ այդ կեանքի
աղջիկներէն աէկը ենէր ու քսանը եօթը տարեկան
հասակին սորվիլ ուզեր, լրջօրէն սորվիլ: Կը դառնար
գաւեշտ մը, ինչպէս որ հիմա ինքն ու իր ըրածը գա-
ւեշտ մըն էր: Օգնական բժիշկ մը արդէն, այդ վայր-
եշտ կը նոյնին տեսակ մը տէրը այդ ահազին հաստատու-
կեանին տեսակ մը տէրը այդ այգան տարիներու աշխատանքին
թեան, իր այգքան այգքան տարիներու աշխատանքին
կըթնած՝ կեցեր էր հոն հայելիին առջեր ու կուլար...
Սիջանցքէն թեթև ստնածայն մը լսւեցաւ. Ստե-
կըն իսկոյն բարձրացուց գլուխը:

Կըն իսկոյն բարձրացուց գլուխը: Կին մը, դէմքը ամբողջ
քունէն ճմռատած.

— Ներեցէք, օրիորդ: Թիւ 18-ի ցաւերը սաստ-
կացան նորէն. կարծեմ կարիք պիտի ըլլայ ներար-

կումի, տեսնէիք անգամ մը:

— Իսկիյն. պլատասխանեց աղջիկը, արագ վեր
թուաւ և հիւանդապահը իր ետեր թողնելով, սլացաւ
արագ ու կորաւ երկար ու կոտրտող նրբանցքի մը
անկիւնը:

6.

Դժգոյն արել արդէն շատոնց ինկեր էր ներս:
Հիւանդանոցը արթնցեր էր արդէն։ Շարժում ու եր-
թեեկ ամէն կողմ։ Կը մաքրէին, կը ուրբէին, կը լւա-
յին ամեն անկիւն։

Գլուխն ու մարմինը ճերմակներու մէջ կորս-
ւած հիւանդապահ կիներու խումբ մը հաւաքւեր էր
օրապահի սենեակը, ու տեսակ մը զայրացկոտ ու
տրտնջող տրամադրութեամբ կը խօսէին բանի մը
մասին։

Օրիորդ Ստեկըն նստած իր սեղանին առջել յոգ-
նած շարժումով մը կը խաղար ձեռքի մատիտին հետ
և կը հետևէր խօսակցութեանը ծոյլ ու ցրիւ, սպա-
սելով իր փոխանորդողի գալուն:

Յանկարծ ներս նեռուեցաւ սպասաւոր տղան և
յայտնեց որ եկած է պարոն մը ու տեսնել կուզէ
օրինորդ բժշկուհին:

Ստեկընի սիրող ուժգին սեղմւեցաւ, զգաց որ
սկսաւ սաստիկ կարմրիլ և ներկայ եղողներու ուշա-
դրութենէն ազատւելու համար, իսկոյն նետւեցաւ
դուրս ու վագեց սանդուղներէն վար դէպի բնդու-
նարանր:

Հնդունարանը՝ մէջտեղի երկար սեղանին յեւնած կեցեր էր Սուրէն վերարկուն վերէն վար պինդ կոճկած, գլխարկը ձեռքը՝ դէմքը թարմ և ամբողջ էութեանը կենդանութիւն ու աշխուժ դրոշմւած:

Օրիորդի կերպարանքը նշմարւելուն պէս իսկոյն դէմը նետւեցաւ երկու թևերը առաջ պարզած.

— Բարի լոյս, օրիորդ Ստեկըն։
Եւ առանց աղջկայ ձեռքը բաց թողնելու, քիչ
մը ետ քաշւեցաւ և ուշագիր սկսաւ դիտել անոր
դէմքն ու աչքերը։ Ետքը կամաց մը ձգեց անոր
ձեռքը, բայց առանց աչքերը անոր դէմքէն զատելու՝
աւելցուց չերմ ու յափշտակած։

— ի՞նչ սիրուն տանջւած դէմք ունիք այսօք:

— Իրաւ. — Կմկմաց աղջիկը՝ չգիտնալով ինչպէս
աղառուի անոր թափանցող հայեացքէն։ — Այս, գիշերը
շատ եմ յոգներ։

— Ուրեմն անմիջապէս գացէք տուն և ամբողջ օրը պառկեցէք, որովհետև այս գիշեր նորէն չէք քնանալու։

— ինչեւ, ինչ կայ որ, — հարցուց աղջրկը զար-
մասած:

— Ոչինչ. պղտիկ քէֆ մը

— **բԵֆ.** ի՞նչ քԵֆ. ՚ուր

— Մի վախնաք, ոչինչ չկայ և ոչ ոք ալ չէ
ըլլալու։ Միայն դուք ու ես դէմ դէմի, համեստ ընթ-
րիք մը իմ սենեակս ի պատիւ մեր նկարի աւար-
տումին։

— Աւարտեցիք. արդէն. — ուրախացաւ աղջիկը
ողիսուած:

— Այս, երեկ իրիկուն վերջին վրձինը դրացուցի. չեկայ ձեզի, գիտէմ հիւանդանոցն էք. բայց այնպէս պէտք ունէի ձեր մօտը ըլլալու, այնպէս հոգիս լեցուն էք: Այս առառու ելեր եմ շատ կանուխ ու քանի ժամ է կը թափառիմ ձիւներուն ու հովերուն մէջ: Ինչ և է, կը խօսինք իրիկունը, հիմա այլևս չըխանդարեմ ձեզի: Ուրեմն ճիշտ ժամը եօթին, կը սպա-
4

սեմ ձեզի։ Աղւոր իրկուն մը անցընենք ես ու դուք ու մեր պատկերը. «մեր», այս։

— Լաւ. — պատասխանեց Ստելըն յուղումէն հազվու չնչելով ու մեքենաբար ձեռքը մեկնեց։

Տղան ջերմ սեղմեց, թեթև գլուխ տւառ ու հեռացաւ։ Իսկ աղջիկը մնաց անշարժ ու յափշտակւած։ Թարմ, թարմ բան մը տղու դէմքէն, խօսքէն ու հագուստէն կարծես թափանցեր էր աղջկայ կուրծքը։ Թարմ, ուրախ ու լուսատու։

Քիչ մը ետքը, երբ ինըն ալ իր երկար վերաբերուին վերջին կոճակները կոճկելով դուրս ելաւ հիշւանդանոցէն դէպի տուն մէկ միտք մը միայն պինդ ու յամառ բուն էր դրեր անոր գլուխը։

«Այս իրիկուն, ուրեմն այս իրիկուն»։

Չէ որ պատկերին աւարտելը պատրւակ մըն էր միայն, և ինչ թափանցիկ պատրւակ։ Բայց երբ էր գալու այդ «իրիկունը»։

Ի զուր քանի մը անդամ քնանալ փորձեց. ոչ թէ քնանալ, պառկիլ անդամ չկրցաւ։ Վազվեց ասդինանդին մանր-մունը գործերու, եղաւ ծանօթ տիկնոջ մը տունը, ուր շատ քիչ կերթար, նորէն եկաւ, նորէն գնաց, միշտ ցրւած, միշտ դիւրագրգիւ։

Ինքն ալ կը զգար իր ըրածի անքնականութիւնը, ինքն ալ կը դիտակցէր, որ երեխ սաստիկ յոգնած է ըլլալու և պէտք է որ մէկ-երկու ժամ քնանա, թէն յոգնութիւնը բնաւչէր զգար, կարծես ընդհակառակը։

Բայց քանի սկսաւ երեկոյանալ, այնքան թուլցաւ իր աշխուժը. յոգնածութիւն չէր ատիկա, ոչ ալ անհամբերութիւն, այլ վախի նման անհանգստութիւն մը։

Պայմանաւորւած ժամը անցած էր բաւական, երբ ետ հրեց Սուրբէնի բնակած տան դուռը ու սկսաւ բարձրանալու սանդուղներէն։

Դիտմամբ էր քիչ մը ուշացեր. ինքզինքը չմատնելու ակար ճիգ մը և եւ հիմա տեսակ մը վճռական, վաստահ քայլերով էր, որ կը բարձրանար՝ դէմքին անտարբեր արտայայտութիւն մը տւած, աշխատելով որ դպաէ սրտին կատաղի գարկերը։

Բնակարանին դռան առջեր ակնթարթ մը կանգ առաւ, ձեռքը կրծքին, շնչառութիւնը մեղմացուց և մէկէն սեղմեց զանդին կնճակը։

Ներսը շատալ քայլեր լսեցան, տանտիկինը բացաւ գուռը, յարգանքով ետ քաշւեցաւ ու ըսաւ ժըպտուն։

Հրամեցէք, օրինրդ, հրամեցէք։ Պարոն Սուրբէնը այս վայրկեանիս կուգայ. կը սպասէր ձեզի, բէնը այս վայրկեանիս կուգայ. կը սպասէր ձեզի, բէնը այս վայրկեանիս կուգայ. կը սպասէր ձեզի, բէնը այս վայրկեանիս կուգայ. ինդիրեց որ ձեզիներս հրամեցընեմ։

Ստելըն խորին թեթեռութիւն մը զդաց աղուն քացակայութիւնէն. Հանեց վերնոցը և առանց գլխարկն բացակայութիւնէն հանելու մտաւ տղուն սենեակը, որ ու ձեւնոցները հանելու մտաւ տղուն սենեակը, որ տանտիկինը բացեր էր։

Ստելընի առաջին գգացածը ախորժելի ջերմութիւն մը եղաւ, ախորժելի լոյս մը ու ախորժելի աթիւն մը եղաւ, ախորժելի լոյս մը ու ախորժելի աթիւն մը եղաւ, որ մէկ անդամէն գրկեց իր դէմքը։ Նուշ մը, որ մէկ անդամէն գրկեց իր դէմքը։

Տանտիկինը գոցէր էր դուռը անոր ետևէն. Ամինակ էր։

Նայեցաւ կրակարանին, որ ուրախ կը ճարճաւ սեղանի լամպերը վառւած էին երկուքն տէր. սպատի ու սեղանի լամպերը վառւած էին երկուքն տէր.

ալ, կահերն ու ամենքան կարգի էր բերւած առանձին խնամքով մը. անկիւնը տղու անկողինն էր ձապոն պատւարին ետեր:

Այնպէս տաք, այնպէս քաշող, այնպէս հանգստացնող բան մը կար այդ բոլոր հոգածութեան, կահերուն ու լոյսերուն մէջ:

Այդ անեակը ինքը միայն անգամ մըն էր եղած, ան ալ կէս-մութով մը ու հարևանցի. իրենք սովորաբ կըլլային կից աշխատանոցը, ուր տանող դուռը գոց էր հիմա, և դռան մէջ իր եռոտանիին վրա դրւած էր նկարը, «մեր» նկարը:

Նորութիւնը մուգ-բօրդո թաւիշի. կտորն էր, որ իբրև շրջանակ փաթթեր էր Սուլքն պատկերին շուրջը անփոյթ ու ճաշակաւոր շարժումով մը, և որուն մէջէն նայող նկարը կարծիս աւելի խորութիւն, ասելի արտայայտութիւն էր ստացեր:

Գրեթէ մեքենայօրէն, առանց մտածելու եկաւ շիտակ նկարին դէմը ու կեցաւ: Կը նայէր երկար, երկար...

Գեղեցիկ էին այդ աղօտ նշմարւող դիմագծերը, հմայող էին այդ աչքերը. այդ գլուխը՝ ի հարկէ որ կարելի էր սիրել. և սիրել, և պաշտել, զնել լոյսերու ու շրջանակներու մէջ, դարձնել մտածումներու, երազանքի ու ստեղծագործութեան առարկայ:

Եւ յանկարծ խենթ ու տարօրինակ զգացումի մը խլրտիլը զգաց կրծքին տակ: Նախանձ. միթէ, իրաւ, նախանձ իր իսկ պատկերէն, իր սեփական պատկերէն:

Չէ որ ատիկա առնւած էր իր դէմքէն, իր աչքերէն, իր հոգիէն, տոնւած էր իր մէջէն ու իր վրայէն. ատիկա ինքն էր, ինքը. իր մարմնով ու իր

հոգիով: Ինչէն կը նախանձէր, ինչու կը նախանձէր, ինչ տարակոյս, ինչ վախ. մարդ կոյր պիտի՝ ըլլա կամ յիմար իրեն՝ Ստեկընին նման, որ գեռ կասկած ունենա: Միթէ այդ պատկերին ամեն մէկ վրձինի հետքէն չէր հոսեր տղու գորովը, տղու հիացումը, աղու յափշտակութիւնը...:

Ու բաղդաւոր հպարտութիւն մը, ամուր վստահութիւն մը իր գեղեցկութեան, իր հրապոյրին, իր հութիւն մը իր գեղեցկութիւն, իր յաղթանակին զսպանակի մը պէս ուղղեց ուժին ու յաղթանակին զսպանակի մը պէս ուղղեց աղջկան մարմինը, որ բոլորովին շակւեցաւ, աւելի ճկուն ու աւելի սլացիկ դարձաւ:

Ուղիղ, բարձր, հպարտ ու գեղեցիկ. կենդանի ալձան մը իր կենդանի պատկերին դիմաց:

Ծ.

— Հիացիր, հիացիր.— ինդաց յանկարծ առնարկան գւարթ ձայն մը աղջկան ետևէն:

Կամ գմբող մարմնով ցնցւեցաւ ու նայեցաւ Ստեկըն ամբողջ մարմնով ցնցւեցաւ ու նայեցաւ: Սուլքն մօտ եկաւ աշխուժ՝ վարդերու թարմ ու ետու: Սուլքն մօտ եկաւ աշխուժ՝ վարդերու թարմ ու ետու:

Գողոս փունջ մը ձեռքին:

Դեղին վարդի մեծ կոկոն մը իր տերեներուն հետ խրեց նկարի թաւիշին մէջ:

— Այս մէկը օրւայ հերոսին.— ըստու ծիծաղելով. և մնացած փունջը դնելով աղջկան ձեռքը՝ աւելցուց:

— Ա՛ս ալ իր աղնիւ ու գեղեցիկ օրիժինալին:

— Շնորհակալ եմ.— կմկմաց աղջիկը ջերմ տղու ձեռքը սեղմելով:

— Այս մնացածն ալ մեր քէֆին.—կցեց Սուրէն, թէին տակէն տուփերու, թղթէ փոքրիկ ծրարներու ու ոլորներու ամբողջ խուրձ մը թափելվ սեղանին վրա:

— Նո՞ր էք եկեր,—հարցուց միաժամանակ.—կը յուսամ երկար չսպասեցիք ինձի:

— Ո՞չ. եկայ այս վայրկեանիս:

— Լաւ: Հանեցէք ուրեմն գլխարկը, ձեռնոցները՝ Եւ ինքը մօտ գալով, ծառայելու պատրաստ շարժումով մը կցցաւ աղջկան դէմը: Ետքը ինքն ալ հանեց իր գլխարկն ու վերարկուն և բոլորը միասին տարաւ դրաւ անկողնին վրա:

— Դէ, հիմա բանանք մեր սեղանը.—դիմեց աղջկան:—Ուր դնենք սեղանը. մէջտեղը, թէ քիչ մը այս կողմ. հոս աւելի մօտիկ է պատկերին:

— Թողէք պատկերը հանգիստ.—ըստւ աղջիկը արհամարհանքի աղւոր ծամածութեամբ մը:

— Ո՞վ սուրբ համեստութիւն, — բացականչեց արդանք:—Աղէկ, դնենք մէջտեղը: Գիտէք, ամեն բան մենք պիտի ընենք: Ըսի տանտիկնոջն, որ աչ մէկը ներս չթողնէ և ամենէն առաջ ինքինքը: Լաւ չեմ կարգադրեր:

— Հիանալի:

— Նախ փոենք սա սփռոցը: Այս, աս ալ ամանաերը, հապա շարեցէք տեսնեմ: աս ալ ձեզի բաժանիները, աս ալ...

Եւ Սուրէն մագողի պէս դիւրաշարժ, ճպուոր պէս շատախօս, կերթար ու կուգար անրնդհատ պահարանէն սեղանը, սեղանէն դզրոցը, գզրոցէն պա-

տւարին ետեղ. և ամեն կողմէն կը կըէր ու կը բերէր տուփեր, պնակներ, անձեռնոց, ուտելիք, պառողը բերաւ և երկու աշտանակը վասեց մոմերը. բերաւ ծալկամանը. դրաւ սեղանին մէջտեղը: Եւ երբ ամեն պատրաստութիւն վերջացեր էր՝ հանեց պահարանէն երկու շիշ դինի.

— Այս մէկը հին մեղաւորներու համար.—ըստւ իր ասջել դնելով.—իսկ աս ոլ ձեզի մալագա, բժշշկը ասի էք, երեխ կը խմէք:

— Ո՞չ. այսօր բժշկութիւնը սատանաներուն, այսօր ես ալ ձեզի հետ մեղաւորներու գինիէն:— այսօր ես ալ ձեզի հետ մեղաւորներու գինիէն:— պատասխանեց աղջիկը կտրուկ ու դւարթ ետ հրելով մալագայի շիշը:

Եւ միենոյն ժամանակ զգաց, որ իր մէջը բուռն ու վայրի բան մը շարժւեցաւ յանկարծ, և ծառացաւ վճիռ մը՝ մէկդի, մէկդի թողնելու ամեն ամուր վճիռ մը՝ մէկդի, մտածում, ամեն հաշիւ, ամեն պայմանականութիւն, մտածում, անդամնալու, անդամ մը կարգին զւարճանալու իր և զւարճանալու, անդամ մը կարգին զւարճանալու իր ամբողջ սրառվը, իր ամբողջ էութեամբը. ամբողջ, ամբողջ սրառվը, իր ամբողջ էութեամբն:

— Այս, ատիկա հրաշալի է. այս, ինչ քաւն էք: Զեր կենացը: իցանը շպրտեց սենեակին անկիւնը բացաւ շիշը, իցանը շպրտեց: ու բաժանել վերապահութեան: Զեր կենացը:— ըստւ աղջիկը բաժակը բա-

խելով:

— Բայց նախ ձերն էր.— նկատեց տղան:— Ո՞չ, միասին, ձեր ու իմ:— վրայ բերաւ աղջիկը աշխատ ու տիրական:— Աղջիկը, եթէ այդպէս է՝ եկէք խմենք Bruder-

սշաբ ու այս յիմար «գուք»երն ու «օրիորդ»ները
դնենք տոպրակը.—առաջարկեց տղան՝ ինքն ալ
ոգևորւելով։

— ԽմԵՆՔ.—Կամաձայնեցաւ աղջիկը կտրուկ շեշտով մը, երբ ամքողջ մարմնով կը դողար:

Սեղանի երկու կողմէն ելան ստքի, բաժակները
բռնած թևները հիւսեցին իրար ու սկսան խմելու:

Սուրէն դատարկեց մէկ զարկով, իսկ Ստեղին
հազիւ ումպ մը խմեց ու հեռացուց Մթունքէն:

— Ո՞չ, աչ, կարելի չէ.—պահանջեց տղան.—
Bruderschaft-ը կարելի չէ. պիտի խմեք մինչև վերջին
կաթիլը. ատիկա մեր բարեկամութիւնը պիտի կապէ
իրարու։

Աղջիկը առանց ոչինչ աւարկելու ծանր-ծանր քամեց ամբողջ բաժակը մինչև յատակը, միշտ գալարւած տղու թեին:

Գինուտ շըթունքներով ալ համբուրբւեցան, ինչ-
պէս սովորութիւնը կը պահանջէ, ու նստեցան իրենց
տեղը:

— Դէ, Մարգրիտ, քեզի տեսնեմ, այնպէս
ընես, որ տուփերս ու ամաններս՝ ոչ մէկը դժգոհ
չմնա. — ըստ տղան ժամանուն ու ընկերոջ շեշտով մը
և պատռաքաղը վերցնելով աւելցուց. — Ուրեմն նի-
ստը բագւած է:

— Կաշխատիմ. — ինդաց աղջիկը. — դուք անհոգ եղէք:

— Եղակի, Եղակի, թէ չէ լսկոյն տուգանք կը
խմես. — պահանջեց տղան՝ գիշիին շիշը սպառնալից
վեր բարձրացնելով լեցնելու դիրքով:

— Անհոգ եղիք. — կմկմաց աղջիկը հազիւ լսելի ձայնով մը:

Եւ այդ «եղիլ»ը կարծես այրեց անոր շրթունքները ախորժ, օտար ու բաղդաւոր զգացումով մը: Եւ անկէ ետքը ալ ինքը որոշ չէր ըմբռներ, թէ ինչ կը դառնար շուրջը, ինչ կըսէր, ինչ կընէր, ինչ կուտէր, ինչ կը լսէր. այսքանը միայն շատ պարզ կը դիմակցէր, որ այդ բոլորը լաւ էր, շատ լաւ, որ ինքը իր ամբողջ կեանքին մէջը, երբէք երբէք այդպէս «լաւ» եղած չէր:

Հիմա անդամ անդադար կենէր ու կը նստէր,
կերթար ու կուգար, բաներ կը բերէր ու կը ցուց-
նէր, կուտէր, կ'ըսէր, կը ծիծաղէր ու կը պատմէր:

Եւ բաժակները կը յաջորդէին իրարու։ Ստեղքը
այլև չէր ուտեր. մէջէ մէջ ումպ-ումպ կը խմէր
միայն, և օրօրող ամպ մը գրկեր էր իր թեթևացած
մարմինը։ Նետուեր էր բազկաթոռի թիկունքին և
հոնկէ ելեքտրական թելերով կապւած էր կարծես
տղու ամեն մէկ շարժումին. ամեն մէկ շեշտին, ամեն
մէկ նայւածքին, որոնք անոր ամբողջ էութիւնը կը
ցընցէին։

Եւ այնպէս, այնպէս խորին պարագ ուղ կը գտար
բռնելու և սեղմելու այդ ձեռքը, որ իր դէմը անդա-
դար կը շարժէր, բռնելու ու քաշելու տղան իր
քովը, դնելու իր թեթև մը պտուտքող գլուխը անոր
ուսին:

Այնպէս, այնպէս կը տեսչար հոգիս, որ ծով-
բէնը դար, գրկէր ու ըսէր իր ականջն ի վար, ինչ
որ վերջապէս պէտք է ըսէր, քիչ մը ուշ կամ կա-

Նուիս, բայց որ պէտք է ըստէր. չէ՞ որ՝ այլևս կասկած ըլլալ չի կրնար:

Եւ հիմա իր ամբողջ ներքին կոխւր բուռն ջանք մըն էր ինքզինքը զսպելու, որ չլա թէ յանկարծ ինքը ըսէր այդ խօսքը, ինքը ընէր առաջին քայլը: Կուզէր որ տղան ըլլար այդ առաջին քայլ ընողը. թէ հետաքրքրութիւն կար հոտ, թէ հպարտութիւն և թէ զուտ աղջկային կոկէտութիւն մը:

Բայց և զսպելը անկարելի էր: Իր մէջ յորդող զգացումներուն կերող մը ելք տւած րլլալու համար, յանկարծ խլեց ծաղիկները ծաղկամանէն, քակեց թելը, թափեց ծաղիկները գոզը և գողդոջ մատներով սկսաւ իրարու կապել՝ պսակ մը հիւսելով:

— Ի՞նչ բանի ես, — հարցուց տղան հետաքրքրուած:

— Իսկայն. — պատախանեց աղջիկը. — Հասկա նախային կողմը քաշէ այս սեղանը. չէ՞ որ քու ստեղծագործութեանդ տօնը ունինք դեռ կատարելու:

— Ո՛, այսպէս ըսած՝ պիտի սկսի թագադրութեան հանդէսը. աղէկ. — բացականչեց տղան, այդ նոր խաղէն ոգևորւելով. և իր ուժեղ թերով մէկ անգամէն վերցուց սեղանը իր բոլոր պարագաներովը և տարաւ երկու քայլ անողին:

— Ինը բարձ մը, — հրամայեց աղջիկը:

Տղան բազմոցին անկիւնէն յափշտակեց պատիկ, քառակուսի, նկարէն բարձը ու բերաւ նետեց աղջկան ճիշտ ոտնելուն առջնը:

— Չոքէ. — հրամայեց աղջիկը նորէն:

Սուրէնը ծիծաղարժ լրջութեամբ մը չոքեցաւ, ձեռքերը ջերմեռանդ հաւատաւորի մը շարժումովը

միացուց իրար ու գլուխը թեթև մը կախեց:

Ստեկըն ելաւ ոտքի, ծոեցաւ քիչ մը, յարդարեց տղուն մազերը, պսակը յարմարցուց շուրջը և ձեռքերը գեռ միշտ անոր գլխուն՝ ըսաւ կատակող հանդիսաւորութեամբ մը:

— Քու ինձի բերած վարդերէդ հիւսեցի քեզի այս պսակը. ընդունիս պիտի:

— Այս, թագուհի:

— Բայց գուն կըսէիր՝ քու գլուխդդրւելիք պսակը միայն ինքդ կրնաս հիւսես. կըսէիր՝ անպէտք են ուրիշներուն հիւսած պակները:

— Ասիկո հիւսուած է իմ բերած վարդերէս:

— Բայց հիւսուած է իմ ձեռքովս:

— Քու հոգիէդ այդ նկարը ընդունեցի, քու ձեռքէդ այդ պսակն ալ կընդունիմ:

— Միայն այդ նկարը իմ հոգիէս, հարցուց աղջիկը շնչահեղձ ու դողալով:

— Ո՛չ, մէյ մը այդ նկարը, մէյ մըն ալ իր անգին մտերմութիւնը. — բացականչեց տղան ջերմ ու սրտագին ոգենորութեամբ մը՝ պսակը գլխուն ու ոտքի ցատկելով. — Մարդիք, զուն միակ կինն ես կեռանքիս ցատկելով. մէջ, որուն ես չեմ մօտեցած ինչպէս էզի մը. ես մէջ, որուն ես չեմ մօտեցած ինչպէս էզի մը. ես ատիկա հպարտութեամբ կըսեմ երեսիդ, և դռւն ալ իրաւունք ունիս հպարտ ըլլալու, Դուն սորվեցու ցիք ինձի կնոջ մէջ ընկեր մը տեսնելու, մտերիմ մը, ինձի կնոջ մէջ ընկեր մը տեսնելու, մտերիմ մը, ինձի կնոջ մէջ ընկեր մը, գործակից մը: Ես քեզմով ոգենորող մը, գրդիչ մը, գործակից մը:

— Կնոջ մը իսկական արժէքը, քեզմով ստանչցա կնոջ մը իսկական արժէքը, քեզմով ստացա նորէն լրած ոգենորութիւններս, քեզմով ստացա վերստին կորուսած աշխատանքս: Նայէ, այդ պատիկ աղջկան կորուսած աշխատանքս: Այդպէս իսորը կերը, ես դեռ իմ ոչ մէկ աշխատանքս այդպէս իսորը կերը,

Հեմ սիրած։ Տես, այդ նայւածքը։ Ես երբէք, երբէք
պիտի չմոռնամ։ Մարգրիտ, այն իրիկունը քու սե-
նեակղ՝ կրակին դէմ, միտքդ է։ Ես այդպէս խորլ
դեռ երբէք չէի զգացեր ստեղծելու պահանջը, ստեղ-
ծելու ուժն ու ստեղծելու հաճոյքը։ Ես այդ բոլորը
պարտական եմ քեզի, քու հոգիիդ։ Եւ ահա ջերմ
երախտիքով կը հանեմ գլխէս այս պսակը ու կը մեկ-
նեմ քեզի, դհմ, որ իմ մուզաս եղար...»

— Այսինքն՝ քու մոտէլդ. — Եղաւ աղջկան չոր պատասխանը:

Տղան զարմանքով նայեցաւ անոր և վրայ բերաւ
իր նոյն սրտագին ու զւարթ շհցտովը.

— Եւ ան, և ան, Մարգրիտ: Դէ, ընդունէ՛ ու-
րեմն այս պսակի, որ դուն ինքդ հիւսեցիր իմ բերած
վարդերէս, իմ գլխուս համար, և որը սակայն կը վա-
յելէ միայն քու առատ ոսկի մազերուդ:

Եւ ձեռքը բարձր բռնած՝ կուզէր դնել պսակը
անոր գլուխը, երբ Ստեղծն բուռն շարժումով մը
ետ ըրաւ անոր ձեռքո.

— Պահեցէք ձեզի, պահեցէք ձեզի. ինծի պէտք չէ երախտագիտութիւն...

Տղան չասկացաւ՝ թէ ինչ կար հոտ չարանալու,
բայց յամենայն գէպս աւելի չգրգռելու համար աղ-
ջկը՝ խոշոր արւեստական ծիծաղով մը մօտեցաւ
նկարին.

— Ո՞վ դու, դուստր մուսային ու արւեստին,
դուն գոնէ ընդունէ իմ երախտագիտական զգացու-
մներուս այս խոնարհ արտայացտութիւնը:

Անցուց պատկը նկարին աջ անկիւնը ու դարձաւ
աղջկան.

— Դէ, հիմա որ աւարտեցինք պատկրութեան
համդէսը՝ նորէն մօտ քաշենք մեր սեղանը։ Հապա
վերցուր բաժակդ։

Բաժանակ, ինչ բաժանակ։ Ստեղվան այլ ևս ոչինչ չէր
ըմբռներ։ Կծկւեր էր բազկաթոռին մէկ անկիւնը և
ապշած կը դիտէր այդ զարմանալի սենեակը, այդ իր
առջնի սեղանը ուտելեղէներով ու գինիով ու իր գէմը
այդ տղան, որ ժամանակ ըլքին ու լայն զարժու-
մներով բաներ մը կը խօսէր։

Ուր էր ինքը. երազ էր. ինչ դործ ունէր ինքը
այս կէս դիշերին այդ օտար մարդուն սենեակը: Հա,
իրաւ, ինչպէս չէ, եկեր էր քէֆի, այն, քէֆի...

Եւ յանկարծ անզուսպ ամօթ մը վազեց իր մէ-
ջէն, ու խոր, կծու վիրաւորանք մը խայթեց իր սիր-
տը: Եւ ամբողջ իր շուրջը, պատերը, լոյսերը, զար-
դերը, սեղանը, գինին, տըղան, անոր խօսւածքը, ծի-
ծաղկանը, բոլորը միասին հսկա ծաղրանք մը
ծաղը, բոլորը, բոլորը միասին հսկա ծաղրանք մը
ըլլար կարծես, անողոք ու անսիրտ հեգնութիւն մը
իր երեսին նետւած:

Ի՞նչ կուղէր իրմէն այդ մարդը, ինչու էր կան-
չեր, ինչեւ կը խօսէր այդպէս անփոյթ, այդպէս ան-
վերջ ու գւարթ, Եւ ով էր այդ մարդը, այդու օտար
մարդը, օտար, օտար, իհարկէ... Ի՞նչ կապ իր ու
անոր մէջտեղը:

Այդ սահմանութեան վեց տարբերակներ են՝ ամենը պատճենագիր է:

Նկարիչը ասիթը ունինայ բան մը նկարելու, որ բարեհածի աշխատելու, որ ստեղծագործելու դոհունակութիւնը վայելէ։ Այս այ, այն նկարը, դռան մէջ, թայիշներով ընջապատաժ...

Խենթ ու վայրի քրբիջ մը դուրս խուժեց յանկարծ աղջկայ կը քէն, յորդ ու անզուսպ, հիւտնդ ծիծաղ մը, որ ոչընչոսպ տարբեր էս լատէն:

Տան յանկարծ այլայլեցաւ, կտրեց իր խօսքը,
մօտ շոապեց ու ծռեց աղջկան վրա գորովանքով:
— Ի՞նչ ունիս, ի՞նչ եղաւ քեզի: Հանդստացիր,
հանդստացիր, կեցիր պուտ մը ջուր տամ քեզի:

Եւ մինչ Սուրբէն ջուրը կը բերէր, Սաեկըն կամաց Տը ելաւ ոտքի ու գարծաւ գէսի եռոտանին, որուն վրայէն իր նըկարը իրեն կը նայէր, աչքերը լեցուն ծաղկանքով...

Ուն, ինչ ատելի էին այդ աշքերը, Ստելլան
բնագործն, առանց գիտակցելու վերցուց սեղանէն
առաջին հանդիպած դանակը, գինիէն ազգւած տո-
սերովը երկու քայլ ըրաւ դէպի նըկարը, և յանկարծ
սենեակի լոռութեան մէջ լսւեցաւ վերէն վար պա-
տուող քաթանի խղճուկ ճռողը:

Զըի բաժակը վար ինկաւ տղուն ձեռքէն, մինչ
ինքը սարսափահար դէմքով վագեց զէպի նկարը.

Եւ խելագար աչքերով կանգ առաւ էր պատկերի
այն պատռւածքին առջեր, երկու կողմէն ձեռքերը
տահեցան ու կախւեցան մաս, որուած ու եղանակ

Քաթանի ձայնը, կար, լրւած ու կորսւած...
Քաթանի ձայնը, տղու յուսահատ բացականչու-
թիւնը ուժգին ցնցեցին աղջիկը. դիսիին վերջին թե-
թև ամպը ցնդեցաւ ուղեղէն, Ստեկրն նայեցաւ իր

ըրածին, նայեցաւ տղուն ու նոր հասկցաւ՝ թէ ինչ
էր բրեր:

Սենեակի օդը կարծես սկսաւ պակսիլ։ Եւ աղ-
ջիկը ըմբռնեց, որ պէտք էր հեռանար, որ իսկոյն
պէտք էր հեռանար։

ինքն ալ չգիտէր ինչպէս՝ բոլորովին մեքենա-
բար խլեց զլիարկը ու կերպ մը գլխուն անցընելու
նետեցաւ միջանցքը, քաշեց պատէն կախւած վե-
րարկուն, ետիւն ամուր դոցեց տան դուռը. սան-
դուղներէն վար ու փողոց:

Վերաբերուն թեին, դեռ միշտ զիսարկը ասեղեցիք; այն ցուրտին, սառած մայթերուն վրայէն կը վագէր ահ, կը վագէր խելակորոյ: Եւ արցունքներն ալ կը վագէին իր այտերէն վար, կը վագէին, կը գայթէին ու կիյնային սառած գետինը...)

४

Սուլէն կեցած էր անշարժ ու քարացած՝ իբ
պատռած նկարին դէմ. պատռած նկար մըն ալ ին-
քը. ոչ մէկ մտածում, ոչ մէկ յուզում. միայն պար-
ու նստած գիտակցում մը, որ փճացած էր իր աժդ-
քան օրերու աշխատանքը, իր ոգևորութեան, իլ
սահղագործութեան պտուղը:

Ան կեցած էր քարացած առաջ կոռ շատակը՝
ունենալու ինչպէս ու ինչուն ըմբռնելու, երբ ետե-
ւէն լսեցաւ տան դռանը ամուր գոյւելուն աղմուկը
բնագդարար նայեցաւ ետ։
Ու ոհմն թողեր էր ու փախեր, պա-

Մինակ էր: Ուրեմն թողար էր առ առ առ
տոեր: Էր ու փախեր: Բայց ինչնեւ:

Տղան անշարժացաւ նորէն, այս անգամ աչքերը
սենեակի կէս մը բաց մնացած դունը յառած, ու
միտքը սկսաւ աշխատելու:

«Ինչո՞ւ»:

Այդ ինչուն մութն էր տղուն համար, մշուշու
ու խորհրդաւոր, որուն ծալքերուն տակէն Սուրէնի
բնազգը կրզզար, որ դիմացի այդ աղջկան մէջ ար-
թնցեր էր կինը, ախ, նորէն այդ անխուսափելի «կին»ը:

Ու ցաւոտ, կոկծոտ զգացում մը ողողեց տղու
հոգին: Ափանս այդ բացառիկ աղւոր կապը, ուր սո-
վորականութիւնը նորէն ներս կը խուժէր: Ափանս
այդ հոգին, որ ինքը այնքան անսման, այնքան հը-
պարտ էր կարծեր ու գրեր էր այնպէս բարձրերը,
ահա կոսկոտ ու անգութ իրականութիւնը կու զար իր
տիմար երազները պատռելու:

Այն, «պատռելու», այ...

Չէ որ ինքը գիտէր, ինքը առաջւրնէ գիտէր, որ
այդ բոլորը տիմարութիւն էր, միամիտ տիմարութիւն:

Ու նայւածքը զամեց նորէն պատկերին, բայց
այս անգամ ցաւ չէր որ կը մարէր իր աչքերուն
մէջը, ոչ ալ ափսոսանք, այլ ընդհակառակը չար բան
մը կայծ կուտար հոն, չարախինդ գոհունակութիւն
մը կարծես, որ պատռէր ու մէջտեղէն վերցրեր էր
այդ «տիմար» բանը:

Զայրոյթով և իսկը թշնամիի մը պէս վրայ գնաց
նկարին, երկու թեսով վերցուց եռոտանիին հետ մի-
ասին, կից մը տւաւ բացաւ ետեի դուռը ու արհա-
մարհու շարժումով մը աւելի նետեց, քան թէ դրաւ
ներս իր ցուրտ ու մութ աշխատանոցը:

Խառնակ սեղանը, թափւած պառւզներն ու ծա-
ղիկները, վառւող մոմերը աւելի գրգռեցին իր չարու-

թիւնը: Ինքը ի՞նչ քնքշանքով մտածեր էր այդ բոլորի
մասին, առեր էր, բերեր, կարգաւորեր, ի՞նչ մասնա-
ւոր հոգածութեամբ, ի՞նչ սիրով:

Զգաց, որ սկսաւ ամչնալ իր այդ զգացումներէն,
իր այդ յիմար ոգեսրութենէն: Ուժով մը թափ տւաւ
ձեռքը արհամարհու, վերցուց վերաբկուն ու գլխար-
կը և ինքն ալ իր կարգին ամուր մը զարկաւ գո-
ցեց բնակարանին դուռը ու շաւապեց դուրս:

Կէսօրի մօտ էր, երբ Սուրէն աչքերը բացաւ
ու զգաց, որ գլուխը ծանր էր: Ցիշեց՝ գիշերը շատ
ուշ էր վերադարձեր տուն և չափաղանց ալ կոնեակ
էր խմեր:

Հիմա իր մէջը յոգնածութիւն մը կար միայն
ու... պատռածք մը: Պատռած էր ամեն ինչ, և աշ-
եանք, և ջանք, և հաւատ, և ոգեսրութիւն, և
խառնակ, և ջանք, և հաւատ, և ոգեսրութիւն այն աղջկան
մտերմութիւն, և ամեն յարաբերութիւն այն աղջկան
հետ:

Վերջացած էր, ի հարկէ: Բայց նախ պէտք էր,
որ երթար անգամ մը ու տեսնէր այդ աղջիկը: Սահ-
կա անհրաժեշտ էր, ինչո՞ւ էր անհրաժեշտ: Ինքն աւ
զիտէր, բայց անհրաժեշտ էր:

Գուցէ միայն հետաքրքրութիւն մըն էր տափկա
տեսնելու թէ հիմա ի՞նչպէս պիտի նայէր այդ աղ-
ջիկը տղու աչքերուն, ի՞նչ պիտի ըսէր, ի՞նչ կը մտա-
ջիկը տղու աչքերուն, ի՞նչ պիտի ըսէր, ի՞նչ կը մտա-
ջիկը: Գուցէ արդարութեան զգացում մըն էր տափ-
էր: Առաջ արդարամտութիւն մը, որ իր կարա-
կա, առնական արդարամտութիւն մը, որ իր կարա-
կան դատավճիռը տալէն առաջ դատապարտեալին
կան դատավճիռը տալէն առաջ դատապարտեալին
կան իրաւունք մը կուտա խօսելու, որ բոլոր օրի-
վերջին իրաւունք մը

նաւորութիւնները յարգւած ըլլան։ Գուցէ անխոստովանելի ձգողութիւն մըն էր ատիկա, որ աղջիկը այդ բոլորին հակառակ գեռ պահեր էր իր վրա, և որուն տղան չէր կրնար ընդդիմանար։ Կամ գուցէ պարզ հետեանք մըն էր այդ տարօրինակ դրութեան։ տղան չփիտէր ինչ ընելիքը, բայց բան մը ընել պէտք էր, իսկ ընելիքը որոշելէն առաջ ամենէն բնական բանը նախ երթալ տեսնւին էր։ Է՛, վերջապէս, ո՞վ կրնա տեսներ հոգիին բոլոր մթին խորշերը։

Ինչ որ ալ ըլլար իր մեկնութիւնը, մերկ իրողութիւնը ան էր սակայն, որ ճաշելու ատենները, երբ ամէնէն աւելի հաւանականութիւն կար Ստեկընին տունը հանդիպելու, Սուրէն լուրջ ու ծանրակշխո շարժումով մը ու անփոյթ գէմք մը հագած քաշեց պահախօնին զանգը։

— Օրիորդ Ստեկընը տունն է։

— Օրիորդը... օրիորդը մեկնեցաւ. — կմկմաց սպասուհին տեսակ մը յուզւած ու կարեկցու։

— Մեկնեցաւ. ինչպէս թէ մեկնեցաւ. ուր. —

հարցուց տղան հազիւ իր ապշութիւնը զսպելով։
ից սենեակէն դուրս եկաւ ինքը պահախօնի տիրուհին. սիրալիր բարեեց ու բացատրեց մանրամասն, որ օրիորդ Ստեկընը նախորդ գիշերը վերադրածէր էր տուն բաւական ուշ, շատ յուզւած ու այլայլած. յայտներ էր որ հեռագիր է ստացեր Ֆինլանտիայէն իր քրոջմէն և որ առառն կանուխ անպատճառ մեկնի պիտի։

— Խեղճը, ամբողջ գիշերը չքնացաւ. — աւելցուց տան տիրուհին խորին վշտակցութեամբ. — ով գիտէ ինչ դժբաղդութիւն է պատահած. ինքը ոչինչ չըսաւ,

ես ալ չհարցուցի. ամբողջ գիշերը հաւաքեց, կապեց իր իրերը, առառն կանուխ ալ շտապեց քաղաք ու հիւանդանոց գործերը կարգադրելու, ետքն ալ տարինք ճամբու դրինք. այսպէս հազիւ ժամ մը կա, որ ես ալ տուն եմ գարձերն»

— Շնորհակալ եմ, տիկին, ցտեսութիւն. — կը մկմաց տղան անփոյթ երկնալու գերազոյն ճիզով մը կ իսկոյն դարձաւ, սկսաւ իջնել սանդուղներէն։

Ճնշող ու խեղդող զգացում մը ամբողջովին ծանր նստեցաւ հոգիին. զգացում մը, թէ ինքը այլևս զըր-կւած էր այդ կնոջմէն, թէ ինքը մինակ էր նորէն, կւած էր այդ կնոջմէն, այս լայն աշխարհիս երեսին, ինչ-բոլորովին մինակ այս լայն աշխարհիս երեսին, ինչ-պէս որ եղեր էր միշտ մինչև այդ կնոջ հանդպիլը։

Այդ միակ էսակը, որ ինքը խորապէս յարգել էր ու սիրեր և որուն կապւեր էր իր ամբողջ հոգիովը, և որը ահա ամեն բան մէկ շարժումով պատուեր էր, թողեր ու գացեր։

Սանդուղի ամեն մէկ ուաքին հետ, որ ան կիջնէր, կարծես կը պահպար, կարծես կը աւեսնէր իր դէմը, թէ կարծես կը զիզիլը կը բարձրանար ու կը բարձրանչպէս այդ աղջիլը կը բարձրանար ու կազնւանար, նար իր աչքին, կը բարձրանար ու կազնւանար, այդ ինչ աւելի աղնիւ ու աւելի վսեմ, քան այդ լուս աւելի աղնիւ ու աւելի բարձր ու հզօր, լուիկ ու խորունկ սէրը. ինչ աւելի բարձր ու հզօր, քան այդ լուիկ ու հզօր անջատումը։

Այն, տղան այլս տարակոյս չունէր՝ սէր էր աւախկա: Բայց փոխանակ գժգոհութիւն ու տափակու-թիկա: Բայց փոխանակ գժգոհութիւն ու տափակու-թիւն, զգալու այդ անունէն, շատ պարզ գիտակցեց, թիւն զգալու այդ անունէն, շատ պարզ էր այդ բառէն։

Ու տարօրինակ սարջանք մը մաղւեցաւ իր վրա: Ինչպէս ինքը, կոյլի պէս, անցեր էր այդ աղջկան

քովէն, անցեք էր ու չէր տեսեր գուցէ ամենէն ա-
ւելի խորը, ամենէն աւելի բարձր, ամենէն աւելի
թանկագին բանր, որ կար առ էակել և ԱՏ ։

Եւ խելառ ցանկութիւն մը արագութիւն, զբեթէ վաղք տւաւ անոր ոտքերուն Վագել, հասնիլ, բռնիլ այդ խուսափող, այդ փախչող, այդ անհետացող արարածը, որ իր հոգիին ընկերն էր եղեր, որ իր սէրն էր եղեր: Բայց մւր, ալ մւր...

Տղան ակամա կանգ առաւ փողոցին մէջտեղը.
քիչ մը մտածեց և դանդաղ, հիւանդ քայլերով ուղա-
ղւեցաւ գէպի առւն, մռայլ ու բեկլած մտաւ շիտակ
իր աշխատանոցը և առանց զլիսարկն ու վրան հա-
նելու՝ գնաց պատկերին առջել, ձեռքերը զրաւ վե-
րարկուին զրպանները ու անշարժապաւ:

Քիչ մը քրքրւած, քիչ մըն ալ թոշնած ծաղիկ-
ներու քովէն, քիչ մը խախտած, քիչ մըն ալ վար սա-
հած թաւիշի ազանակին մէջէն կը նայէր պատուած-
քը, խոր ու լայն վէրքի մը նման:

Տղան քննքանքով մօտեցաւ, խնամքով իրարու
բերաւ կտաւը, ըլջանակին պրկումը քիչ մը թուլցուց,
ու երկացին նորէն այն երկու աչքերը և այն նողին
այդ երկու աչքերուն խորէն: Սուրէն յափշտակւած կը
նայէր, կը նայէր անյագ՝ երկիւղած յուզումով մը
կուրծքը ուսուած, և երբ վերջապէս թողեց կտաւը, իր
վճիռը ոււած էր արդէն:

Ոչ, չէր պատռած ինչ որ եղեր էր իր ու այդ
հոգիին մէջ, ատիկա չէր կրնար պատռափր, ատիկա
իր կեանքին ամենէն աղւոր, ամենէն նուրբ ու ամե-
նէն ներդաշնակ կապն էր. Այդ կապը պէտք է մնար,
պէտք է մնար այս օրերէն ալ անդին, իր կեանքի

օրերէն ալ անդին, դարերէն ալ անդին, պէտք է մնար:

Քաշեց ծաղիկներն ու թաւիշը, նետեց գետին
անկիւն մը, պատռւած պատկերը զգուշով թեամբ
վերցուց եռուտանիէն, դրաւ մօտը աթոռի մը կոնակին
գիտելու յարմար զիրքով մը ու շտապեց դուրս նոր
շրջանակ բերելու:

Ամառը Միւնիէնի արքեկան պատկերահանդէսին
ընդհանուրի ուշադրութեան առարկա էր գարձեր
«Երիտասարդ հայ նկարչի մը» տաղանդաւոր մէկ
գործ:

Լրագրական քննադատներէն մէկը «Գիշերւան խորհրդաւորութիւնն ու քաշողութիւնը» կը գտնէր այդ մութին մէջէն նայող զոյգ մը աչքերուն խորքը: Ուրիշները «հայութեան տառապանքը» կը նշմարէին հոն: Աւելի խորիմաստին մէկը «բողոքի մարմնացումը» կը կարդար այդ նայւածքին մէջէն:

«Քէշ չէ», կըսէին ներողամիտ հնչել ուզող շեշտով մը նկարչական աշխարհի հին աստղերը՝ հիների: «Լոյսի էֆֆէկտ է», կը քրտմիջէին ցուցադիր ընկերները՝ նորերը:

իսկ հեղինակը ինքը պատկերին տակը դրե՛ք է՛ք
միայն մէկ բառ մը՝ «կի՞նը»:



ՀՀ Ազգային գրադարան



NL0355878

9737x